Ն՝ 934 — 1880 ՍԵՊՏԵՄԲԵՐ 25 ԲԻՆՇԻՆՊԻՀ — ՏԷՕՐՏԻՒՆՃԻՒ ՍԷՆԷ

# ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖՖԵՍԻ

## ՄԷՎԱՏՈՏ ՔՈԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՒ ՎԱՃԱՌՔԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Մէճիտիյէ 20 ղրուշտան
ՍՊԱՄՊՕԼ ԻՉԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 200 ղր.
Ալթը այլըգ . . . . 100 »
Իւչ այլըգ . . . . 55 »
ՎԻԼԱՅԷԹ ԻՉԻՒՆ
Բ. թա իւէ իրսալ օլունճագ-լար իչիւն
Պիր սէնէլիք . . . 230 ղր.
Ալթը այլըգ . . . . 120 »
Իւչ այլըգ . . . . 60 »
Մէճիտիյէ 1 ղրուշ

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Պէհէր սաթրը իչիւն
1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէ 5 ղր.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 մէ 3ի ճճնու սահիֆէյէրը 6 ղր.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »
Զիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր։
Մէվատոր նաֆիյա տայիր պէնտլէր մէճճանէն գապուլ օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայանագ։
Մէճիտիյէ 1 ղրուշ

Իտարէխանէսի վէ մաթպասասը, Սթամպօլոսս Պապը Ալի ճաուտէսինետ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինետ նումէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանրն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիթէյի մէվատտ հազրընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեաֆիթէյի մէքեաթիպին տախի անրն նամրնա կէօնտէրիլմէսի իզթիզա էտէր։

ԱՍԻԹԱՆԻ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

## ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Պապը Ալինին սոն նօթասը իւէ գու տէֆա իթթիսալ իթտիկի ֆէվզէյատէ պիր բօլիթիգա՝ պիզի մէղլուլ իթմէկէ քեաֆի օլուրլանա՞նը, հեր նէատէն իսէ, պիր գաչ կիւնատէն պէրու թէլէկրաֆ հավատիսինատէն մահրում գալմագտայըզ։

Ումում բօլիթիգա ալէմինի մէշղուլ իթմէքատէ օլան նիմայիշը պահրի մատատէսի շիմտիլիք ույգուտա պուլունտուղունտան, պունտան հավատիս ինթիզարընտա տէյիրիզ։

Ինէվէլ մէրազ օլունճագ չէյ՝ պու նօթանրն Էվրօբա գապինէթօյարընա իտէճէկի թէէսիր մատատէսի տիր։

Էվրօբա՝ Պապը Ալէյէ իթտիկի թէքլիֆէրին թէմամբյա գապուլինի արզու իտուպ, մէսէլէնին անճագ օ սուրէթլէ գամիրէն հալը օլունապիլէճէկի, վէ սուլհ ու սաայիշին անճագ օ թարիգէ մուհաֆազասը միւմքին օլաճաղը իթիգատընտա պուլունտուղունտան, շիւպհէ եօգ քի, պազը ճիհէթլէրի շարթլարա վէ մէօհէթլէր իլէ գապուլ վէ պազըլարը՝ գամիէն ռէտտ իտէն պու նօթատան մէմնուն օլմայըպ, բէք միւթէէսիր օլաճագլար տըր։

Անճագ պու նօթայա էշլէ տիբլամաթրգէարա վէ գուրու նիմայիշի պահրիկեր իլէ մուգապէլէ իտէմէէճէքլերինատէն, պունու գապուլ իթմէյիպ տէ, ճիտտի հարէքէտաթ վէ ֆիլիթատա գարար վերտիպիլէճէք տէվլէթլեր հանրար վերտիպիլէճէք, վէ պիր թագրմը պէօյէ պիր հարէքէթէ գարար վերտիքլերի հատէ։ օ պիրլերինին պի թարաֆ տուրուպ տուրմայաճագլարը տիւշունիլէճէք պիր շէյ տիր։

Իշլեր զիյատէսիզլէ քէսպը նէզաքէթ իթմէքատէ օլուպ, Պապը Ալինին վերտիրի նօթանրն գապուլի իլէ մէսէլէնին պէր թարաֆ իրտիէպիլմէսի մէշուզ օլուղու կիպի, ումում Էվրօբանրն իթթիֆագը իլէ պունտան տէօրթ սէնէ էվվէլքի հային եէնիտէն մէյտանա չղգմասը, վէ եախատ Էվրօբա տէվլէթլերի պէյնինտէ իխթիլաֆ վէ նիֆագ տիւշմէսի իլէ պիր մուհարպէի ումումիյէթինին զուհուրի տախի իհթիմալին խարճինտէ տէյիլ տիր։

Ինկիլթերրանրն՝ էվվէլճէ Պապը Ալիէ թէքլիֆ օլունան մէվատտը իճրա իթտիրմէք իչիւն ֆիիրիյաթա կիրիշէրէք խասիմանէ պիր բօլիթիգա թուրմամագ նիյէթինտէ պուլունտուղու, վէ հաթթա բարլամէնթօյու տախի պու սէպէպէ մէպնի ճէմ իտէճէյի բրիայէթ օլունույօր։

Հէր նէ գատար Լօնտրա կապէթարընրն պազըսը ինկիլթերրանրն եաղընդը պիրէ գալսա, երինէ պու բօլիթիգասընը իճրա իտէճէկինի իտտաա իտէեօրար իսէ տէ, պիր թարաֆտան տիւնէ կէլինճէ եէ գատար չօգ տէֆա եաբա եաղընդը օլարագ տէվլէթը Օսմանլիէերի իթիֆամ վէ իսթիհսաղ իթմիշ օյան պու տէվլէթին պէյրէ եաբա եաղընդը էօյէ պիր հարէքէթէ կիրիշէպիլմէսի վէ սանէնէ բարլամէնթօնրն պունա մուվաֆագաթ իթմէսի բէք մէմուլ տէելլ տիր։

Պիզ գալրը իսէ պու մէսէլէ բրէնա Պիզմարգըն բէյնինէ մուհավէլ տիր։ չունքի Ֆրանսանրն էօյէ ճիտտի թէչէպպիսաթա գարըշամայաճագը անլաշըլմըզը կիպի, Աւսթրիա իլէ Իթալիանրն տախի Ալէմանիատան այրըլամաեաճագլարը վէ Ռուսիանրն տախի պու իւչ միւթթէֆիգ տէվլէթտէն գօրգուպ ինկիլթերրայա կիւվենէմեէճէկի չիւպհէսիզ տիր։

Մ. Կլատսթօն իշլէրին պու հալէ կէլէճէկինի եվվելտէն միւչիւնէրէք, Էվրօբա տէվլէթլերի պէյնինտէ պիր իթթիֆագը թամմ հասըլ օլմատըգճա, Շարդ մէսէլէսինին հալը օլունամայաճաղընը տէֆաթլա պէյան իթմիշ իտի։

Հայպու քի Մ. Կլատսթօնրն մէմուլ իթտիրի իթթիֆագրն հասըլ օլամայաճաղը չօգտան անլաշըմըշ տըր։

Պինանն ալէյհ Մ. Կլատսթօնրն Շարդ մէսէլէսինի թէսավվուր իթտիրի սուրէթատէ հալը իտէմէյէճէյի չիւպհէսիզ տիր։

* *

Էյպէթթէ խաթըրլարտա տըր քի, պու սօն մուհարեպէտէն էվվել Պապը Ալի Էվրօբայը քէնտի ումուրը տախլիյէսինէ միւտախէլէ իթտիրմէմէյէ գարար վերիպ, օնա կէօրէ պիր բօլիթիգա թուրմուշ իտի։

Էվրօբա տէվլէթլերի Շարդ մէսէլէլերինի քէնտիլերինճէ պիր տիրլիգամթ ըդ սէրմայէսի իթթիխաղ իտիպ օնուղ եաբամայաճագլարընտան, վէ տէվլէթթր Օսմանլիէնին իշլերինէ միւտախէլէ իթմէքտէն էլ չէքթմէյէճէքլերինատէն, Պապը Ալինին օ գարարընա գարշը պիր պիթթարաֆլըգ բօլիթիգասը թուրթարագ տէվլէթը Օսմանլիէյի պիր շիտտէթլի մուհարպէտէ եալընըզ պըրագըլար։

Պապը Ալի օ եալընըզլըգտան կէօրմիյիր զարարա գարշը հիչ օլմազ իսէ քէնտի ումուրը տախիլիյէսինէ միւտախէլէ օլունմագտան գուրթուլմագ իւմիտինէ իրքէն, Ալիսթէֆանօս ահանամէսի եէնիտէն Էվրօբանրն միւտախէլէսինի իճապ իթտի, վէ Պապը Ալի պունտան իսթիֆատէ իթմէք էմէյի իլէ պու միւտախէլէյի գապուլ իթտի։

Հալ պու քի Ալիսթէֆանօս ահանամէսինին եէրինէ ագտ օլունան Գէրլին ահանամէսի Պապը Ալիյի պիր չօգ միւտախէլէլէր ալթընտա պուլունտուրճագ պիր սուրէթատէ օլտու։

Ալիսթէֆանօս մուահէտէսի տէվլէթէ պիր չօգ եէրլեր զոյպ իթտիրիյօր իտի, լաքին ումուրը սախլիեէսինէ պիր կէօնա միւտախէլէ իթմէեօր իտի։ Գէրլին մուահէտէսի իսէ Պապը Ալիյի պիր չօգ թէահիւտաթ այթընտա պուլունտուրը, քի օ թէահհիւտաթրն իճրասընա նէզարէթ իթմէք հագգընը տա Էվրօբայա վերտի։

Պու կիւն Գէրլին մուահէտէսինին ահբեամընտան վէ թէֆերուաթրընտան օյան հուտուտ մէսէլէլերինէ Էվրօբայը գարըշըրմամագ միւմքին օլմայաճաղը կիպի, պու մէսէլէլերին հալլի իլէ, Գէրլին մուահէտէսինին թէմամը իլէ իճրասընտան սօնրա տախի, տէվլէթին՝ Էվրօբանրն միւտախէլէսինէն գուրթուլմասը միւմքին տէյիլ տիր, չունքի Ռումէլի գըթասընտաքի նիզամնամէլերինին Էվրօբա տէվլէթլերինատէն թային օլունմուշ պիր միւթթէլիթ գօմիսիոն թանզիմ վէ թէֆթիշի Գէրլին մուահէտէսի ահբեամընտան օյտուղու կիպի, Անատօլու ըսլահաթը տախի հէմ Գէրլին մուահէտէսի իլէ թէահհիւտ օլունմուշ, հէմ Գրզրբս մուգավէլէսի իլէ Ինկիլթերրաեա նէզարէթ հագգը վերիրմիշ տիր։

Էյհասըլ Գէրլին մուահէտէսի տէվլէթը Օսմանլիէյի եէնիտէն միւտախէլաթը էճնէպլիյէնին թազեիգի ալթընտա պուլունտուրմադա պաշլամըշ տըր։

Հալ պու քի, Էվրօբա տէվլէթլերի օնտան վէսիլէ ալարագ, մուահէտէնին խարճինտէ տախի պաղը միւտախէլաթտա պուլունմադա վէ միւտախէլէ իչինտէ միւպալաղա իթմէկէ պաշլատըգլարընտան, Պապը Ալի պու միւտախէլէյնին էօնիւնիւ ալմադա գարար վերմիշ տիր։

Իշթէ պու սօն նօթանրն պու մագսէտլէ թանզիմ վէ իթա գըլընտրդը անլաշըլըեօր։ չունքի հեր մէսէլէտէ պիրեր հատտա կէօսթէրիպ, օնրն էօթէսինէ վարըլմանեաճաղընը անլատըեօր։

* *

Մէգքիւր նօթատա տիւն սայտըզըմզ չէյլերտէն մատտա պիր տէ Պաղդանլարրն Օսմանլը ասքերի թարաֆընտան իշղալը թէքլիֆի վար իմիշ։

Վաղտա, պու մատտէ Գէրլին մուահէտէսինին ահբեամը գաթիէսինատէն օլմաղա, Պապը Ալինին պունու թալեպ իթմէկէ հագգը ինքեար օլունամազ իսէ տէ, պունուն տա իճրասը Գարատաղ հուտուտունուն թէսվիյէսի մատէսինին իճրասը գատար միւշքիլ տիր։

Էյէր Էվրօբա՝ Գարատաղրն մէնաֆիիսի իլթիզամ իթտիկի կիպի, տէվլէթը Օսմանլիէնին մէնաֆիիսի տախի իլթիզամ իտէրէք, պու մատտէնին իճրասը իչիւն այագ պատա իտի՝ իճրասը մուհալ պիր շէյ օլմայաճագտը, լաքին Էվրօբատա էօյլէ պիր նիյէթ վէ էմմրէ կէօրունմէմէկինինէն, տէվլէթը Օսմանլիէնին քէնտի քէնտինէ պունուն իճրասընա դագրշմասը շիմտիքի հալին վէխամէթինի արթըրապիլէճէք պիր շէյ տիր զանն իտէրիպ։

## ԿԻՒՆԼԻԿԻ ՀԱՎԱՏԻՍ

Մեհենք՝ տիւնքի նիւսխէսինտէ չու միհիմ հավատիսի եազմըշ տըր։

«Մայիսմաթը մէվսուգէսի օյան բէք չօգ տաբիէլէրտէ պու կիւն զանն օյունտուղունա կէօրէ, ինկիլիզ տօննամասը Աստալար տէնիզինէ (Աբչիբէ) կիթմէկեէ էմր ալմըշ տըր։»

—=—

Պապը Ալինին սօն նօթասը հագգընա տիւնքի Ֆ-ը չու ֆգրայը եազմըշ տըր։

«Պու էվրագը Էվրօբատա նէթէսիր հուսուլէ կէթիրտիյինի պիլմէյօրզը։ Պիլտիրմիզ չու տուր քի, ինկիլիզերանրն թավր ու հարաքէթի հագգընտա տիւնտէն պէրու ախիմ չայիրալար տէվերան իթմէքտէ իսէ տէ, չայիրմէր մէգքիւրէ միւհթաճը թաստիգ տիր։»

## ՔԻԻՐՏՈՒԹԱՆ

Մէգքիւր սէրէվնա իլէ պու կիւնքի թէրճիմանը Հէֆէֆէրնա աթիտէքի Ֆրգրա կէօրէսիրիւ տիր։

«Ախիրէն վանտան պայրդըմզը պիր մէքթուպը մախսուսատա Քիւրտիսթան ահվալինէ տախիր մալիւմաթը մուֆասսալ վիրիմէքատէ տիր։

«Անատօլու ըսլահաթընրն պէյնէտտուել պիր մէսէլէի մախսուսէ սուրէթինի ալմըշ օլմասընա Քիւրտլեր բէք պէօյիք էհէմմիյէթլէ պագըպ, քէնտի վիլայէթլերինին մահալլահ ու թարալա Շարգի Ռումէլի վիլայէթինէ պէնզէյէպիմէսի իհթիմալի իւզերինէ բէք պէօյիք թէհեէյիւճատ իմիշլեր։

«Տէրսաատէթատ պուլունան միւթէպէրանը էքրատրն քէնտիլերինէ կէօնտէրտիքլերի մէքթուպլարտա իսթիգպալ լայըգը իլէ քէշֆ օլունմամտրընտան, մէմուրիյրը հիւքիւմէթէ պիլ միւրաճաա ահվալը միսթագպէլէնին նէյի ինթաճ իտէճէյինի սօրմագտա իսէլեր տէ, անլեր թարաֆընտան տախի պիր խապէրը վաղհ ալամմագտա իմիշլեր։

«Աշիրը միւթէհարրիք պիր մահալատն կէօչիւպ տիկեր մահալէ գօնտուգճա, ճիվար աշիր լուէսսասը հէման աշիրէթը մէզքիւրէ բէիսինին էթրաֆընա թօքլանարագ Քիւրտիսթանա տահր նէ մալիւմաթ կէթիրտիքլերինի սօրմագտա, վէ պիրթապ անլերտէն տախի պիր կէօնա իյզահ ալմայընճա, էվվելքի մէբագլարընտա գալմագտա իմիշլեր։

«Շիմտիլիք Քիւրտիսթանճա պիր ճէմիյէթը իթթիհատիյէ թէշէպպիւս օլունմագ իչիւն Էրզինկեան հիւքիւմէթը մահալիյէսինէ թահիմաթ վիրատ իթմիշ օլմաղը, իքի իսլամ վէ իքի էրմէնի ալատտ[illegible] գօմիսիոն թէշքիլ օլունմուշ, վէ իշ պու գօմիսիոն՝ էլան ներէլէրէ միտիրլեր նասպ ու թային իթմէք միւնասիպ օլաճաղընը միւզաքերէ իտուպ գալէմէ ալմագտա պուլունմուշ տըր։ զիրա թարիմաթը մէգքիւրէ ահբեամընա թէվֆիգան, 2000տէն 5000 նուֆուս իտարէ իթմէք իչիւն պիր միւտիր թային միւնասիպ կէօրիւմուշ օլմաղա, Էրզինկեան օվասընա չիմտիլիք 12—13 միւտիր իգթիզա իտէճէք, վէ զանն օլունտրզընա կէօրէ, պունլարրն 3 իւ 4 էրմէնի օլաճագ, վէ 4—5 տէ Էրմէնի մուավին պուլունտըրրլաճագտըր։ Պու միւտիրլեր ֆամրի օլուպ, մուվազզաֆ օլմայաճագլար իմիշ։ Քէզալիք Դուզուչան, Քէմախ, վէ Խոզաթտա թահրիրի նուֆուս վէ թէչքիլի նէվահի իչիւն հիւքիւմէթ թարաֆընտան մէմուրլար իրսալ օլունմուշ տըր։

Երզրում վարիսի Գուզուչանա միվասէլէթ իտուպ, անգարիպ Էրզինկեանա միւրուտ իտէճէքմիշ։ Տէօրտիւնճիւ օրտու միշիրի տախի վանտան հարէքէթ իտուպ, Էրզինկեանա կէմէք իւզրէ իմիշ։ Պու տէֆա թային օլունան Էրզինկեան մութասարրֆը Հաչիմ էֆ. խարբութա միվասէլէթ իթթիկինտէն, անգարիպ Էրզինկեանա միվասէլէթ իտէճէք տիր։

—Ադանա Հալեպ թէլէկրաֆ գումբանեասընրն Տէրսաատէթ վէքիլի Մ. Շաֆօ՝ մէգքիւր գումբանեանրն ումում տիրէքթօրու թարաֆընտան Ֆրանսայա ճէպ օրունտուղունտան, եէրինէ միւմիլէյհին մուավինի Մ. Ֆելիսիէն տը Ռիտտէր թաեին օլունմուշ տըր։

—Հալեպտէն Զօր սանճաղընա պէհէր հաֆթա չզգարբլան բօսթանը կիւզէրկեհանրնտա վագը Պապ գասապասընտա պիր բօսթա շիպէսի քիւշատ օլունմուշ տըր։

—Իզմիր Օսմանը կէօմրիւրիւ սանտրգ էմինի սապրգ Օսման էֆէնտինին մուհասէպէսինին հիմը ռույէթինտ, 43,239 ղրուշ 15 բարա զիմմէթի թէպէյեուն իթմիշ, վէ մէպլաղը մէղպուր էֆէնտիի մումիլէյհատէն թահսիլ օլունմուշ տըր։

—Թէպտիլի ապ ու հավա իչիւն պիր վագրթատան պէրու Պէյրութ-տէն տախի պիր կէօնա իյզահ ալմայընճա, էվվելքի մէբագլարընտա գալմագտա իմիշլեր։

«Գիրտիմաթը մէվսուգէսի օյան բէք չօգ տաբիէլէրտէ պու կիւն զանն օյունտուղունա կէօրէ, ինկիլիզ տօննամասը Աստալար տէնիզինէ (Աբչիբէ) կիթմէկեէ էմր ալմըշ տըր։»

—=—

Պապը Ալինին սօն նօթասը հագգընա տիւնքի Ֆ-ը չու ֆգրայը եազմըշ տըր։

«Պու էվրագը Էվրօբատա նէթէսիր հուսուլէ կէթիրտիյինի պիլմէյօրզը։ Պիլտիրմիզ չու տուր քի, ինկիլիզերանրն թավր ու հարաքէթի հագգընտա տիւնտէն պէրու ախիմ չայիրալար տէվերան իթմէքտէ իսէ տէ, չայիրմէր մէգքիւրէ միւհթաճը թաստիգ տիր։»

## ՏԱԽԻԼԻՅԼ

Էրզինկեան մուխիրիմիդին իշարաթընա կէօրէ, իսլահաթ իճրասընա թէչէպպիւս օլունմագ իչիւն Էրզինկեան հիւքիւմէթը մահալիյէսինէ թահիմաթ վիրատ իթմիշ օլմաղը, իքի իսլամ վէ իքի էրմէնի ալատտ[illegible] գօմիսիոն թէշքիլ օլունմուշ, վէ իշ պու գօմիսիոն՝ էլան ներէլէրէ միտիրլեր նասպ ու թային իթմէք միւնասիպ օլաճաղընը միւզաքերէ իտուպ գալէմէ ալմագտա պուլունմուշ տըր։ զիրա թարիմաթը մէգքիւրէ ահբեամընա թէվֆիգան, 2000տէն 5000 նուֆուս իտարէ իթմէք իչիւն պիր միւտիր թային միւնասիպ կէօրիւմուշ օլմաղա, Էրզինկեան օվասընա չիմտիլիք 12—13 միւտիր իգթիզա իտէճէք, վէ զանն օլունտրզընա կէօրէ, պունլարրն 3 իւ 4 էրմէնի օլաճագ, վէ 4—5 տէ Էրմէնի մուավին պուլունտըրրլաճագտըր։ Պու միւտիրլեր ֆամրի օլուպ, մուվազզաֆ օլմայաճագլար իմիշ։ Քէզալիք Դուզուչան, Քէմախ, վէ Խոզաթտա թահրիրի նուֆուս վէ թէչքիլի նէվահի իչիւն հիւքիւմէթ թարաֆընտան մէմուրլար իրսալ օլունմուշ տըր։

Երզրում վարիսի Գուզուչանա միվասէլէթ իտուպ, անգարիպ Էրզինկեանա միւրուտ իտէճէքմիշ։ Տէօրտիւնճիւ օրտու միշիրի տախի վանտան հարէքէթ իտուպ, Էրզինկեանա կէմէք իւզրէ իմիշ։ Պու տէֆա թային օլունան Էրզինկեան մութասարրֆը Հաչիմ էֆ. խարբութա միվասէլէթ իթթիկինտէն, անգարիպ Էրզինկեանա միվասէլէթ իտէճէք տիր։

—Ադանա Հալեպ թէլէկրաֆ գումբանեասընրն Տէրսաատէթ վէքիլի Մ. Շաֆօ՝ մէգքիւր գումբանեանրն ումում տիրէքթօրու թարաֆընտան Ֆրանսայա ճէպ օրունտուղունտան, եէրինէ միւմիլէյհին մուավինի Մ. Ֆելիսիէն տը Ռիտտէր թաեին օլունմուշ տըր։

—Հալեպտէն Զօր սանճաղընա պէհէր հաֆթա չզգարբլան բօսթանը կիւզէրկեհանրնտա վագը Պապ գասապասընտա պիր բօսթա շիպէսի քիւշատ օլունմուշ տըր։

—Իզմիր Օսմանը կէօմրիւրիւ սանտրգ էմինի սապրգ Օսման էֆէնտինին մուհասէպէսինին հիմը ռույէթինտ, 43,239 ղրուշ 15 բարա զիմմէթի թէպէյեուն իթմիշ, վէ մէպլաղը մէղպուր էֆէնտիի մումիլէյհատէն թահսիլ օլունմուշ տըր։

—Թէպտիլի ապ ու հավա իչիւն պիր վագրթատան պէրու Պէյրութ-տէն տախի պիր կէօնա իյզահ ալմայընճա, էվվելքի մէբագլարընտա գալմագտա իմիշլեր։

«Ադանա-բաշա պաշրնտա Պէօրէկճի տիւքքեանը իթթիսալին-տէ 200 նումէրօլու մաղազատա Բարիզին սօն մոտալարընտան օլարագ հէր ճինս հաղրը էսպապլար սաթըլըր

Եիւզտէ 40 էրՕՍԻՑԻՆԷ։ 3—2

Մ. Կլատսթօն իշլէրին պու հալէ կէլէճէկինի էվվելտէն միւչիւնէրէք, Էվրօբա տէվլէթլերի պէյնինտէ միւտախէլէ ինէրէք, Էվրօբա տէվլէթլերի պէյնինտէ միւտախէլէ ինէրէք, Գարատաղ հուտուտունուն թէսվիյէսի մատէսինին իճրասը գատար միւշքիլ տիր։

Էյէր Էվրօբա՝ Գարատաղրն մէնաֆիիսի իլթիզամ իթտիկի կիպի, տէվլէթը Օսմանլիէնին մէնաֆիիսի տախի իլթիզամ իտէրէք, պու մատտէնին իճրասը իչիւն այագ պատա իտի՝ իճրասը մուհալ պիր շէյ օլմայաճագտը, լաքին Էվրօբատա էօյլէ պիր նիյէթ վէ էմմրէ կէօրունմէմէկինինէն, տէվլէթը Օսմանլիէնին քէնտի քէնտինէ պունուն իճրասընա դագրշմասը շիմտիքի հալին վէխամէթինի արթըրապիլէճէք պիր շէյ տիր զանն իտէրիպ։

## ԳԻՒՆԼԻԿԻ ՀԱՎԱՏԻՍ

Մեհենք՝ տիւնքի նիւսխէսինտէ չու միհիմ հավատիսի եազմըշ տըր։

«Մայիսմաթը մէվսուգէսի օյան բէք չօգ տաբիէլէրտէ պու կիւն զանն օյունտուղունա կէօրէ, ինկիլիզ տօննամասը Աստալար տէնիզինէ (Աբչիբէ) կիթմէկեէ էմր ալմըշ տըր։»

—=—

Պապը Ալինին սօն նօթասը հագգընա տիւնքի Ֆ-ը չու ֆգրայը եազմըշ տըր։

«Պու էվրագը Էվրօբատա նէթէսիր հուսուլէ կէթիրտիյինի պիլմէյօրզը։ Պիլտիրմիզ չու տուր քի, ինկիլիզերանրն թավր ու հարաքէթի հագգընտա տիւնտէն պէրու ախիմ չայիրալար տէվերան իթմէքտէ իսէ տէ, չայիրմէր մէգքիւրէ միւհթաճը թաստիգ տիր։»

## ՔԻԻՐՏՈՒԹԱՆ

Մէգքիւր սէրէվնա իլէ պու կիւնքի թէրճիմանը Հէֆէֆէրնա աթիտէքի Ֆրգրա կէօրէսիրիւ տիր։

«Ախիրէն վանտան պայրդըմզը պիր մէքթուպը մախսուսատա Քիւրտիսթան ահվալինէ տախիր մալիւմաթը մուֆասսալ վիրիմէքատէ տիր։

«Անատօլու ըսլահաթընրն պէյնէտտուել պիր մէսէլէի մախսուսէ սուրէթինի ալմըշ օլմասընա Քիւրտլեր բէք պէօյիք էհէմմիյէթլէ պագըպ, քէնտի վիլայէթլերինին մահալլահ ու թարալա Շարգի Ռումէլի վիլայէթինէ պէնզէյէպիմէսի իհթիմալի իւզերինէ բէք պէօյիք թէհեէյիւճատ իմիշլեր։

«Տէրսաատէթատ պուլունան միւթէպէրանը էքրատրն քէնտիլերինէ կէօնտէրտիքլերի մէքթուպլարտա իսթիգպալ լայըգը իլէ քէշֆ օլունմամտրընտան, մէմուրիյրը հիւքիւմէթէ պիլ միւրաճաա ահվալը միսթագպէլէնին նէյի ինթաճ իտէճէյինի սօրմագտա իսէլեր տէ, անլեր թարաֆընտան տախի պիր խապէրը վաղհ ալամմագտա իմիշլեր։

«Աշիրը միւթէհարրիք պիր մահալատն կէօչիւպ տիկեր մահալէ գօնտուգճա, ճիվար աշիր լուէսսասը հէման աշիրէթը մէզքիւրէ բէիսինին էթրաֆընա թօքլանարագ Քիւրտիսթանա տահր նէ մալիւմաթ կէթիրտիքլերինի սօրմագտա, վէ պիրթապ անլերտէն տախի պիր կէօնա իյզահ ալմայընճա, էվվելքի մէբագլարընտա գալմագտա իմիշլեր։

«Շիմտիլիք Քիւրտիսթանճա պիր ճէմիյէթը իթթիհատիյէ թէշէպպիւս օլունմագ իչիւն Էրզինկեան հիւքիւմէթը մահալիյէսինէ թահիմաթ վիրատ իթմիշ օլմաղը, իքի իսլամ վէ իքի էրմէնի ալատտ[illegible] գօմիսիոն թէշքիլ օլունմուշ, վէ իշ պու գօմիսիոն՝ էլան ներէլէրէ միտիրլեր նասպ ու թային իթմէք միւնասիպ օլաճաղընը միւզաքերէ իտուպ գալէմէ ալմագտա պուլունմուշ տըր։ զիրա թարիմաթը մէգքիւրէ ահբեամընա թէվֆիգան, 2000տէն 5000 նուֆուս իտարէ իթմէք իչիւն պիր միւտիր թային միւնասիպ կէօրիւմուշ օլմաղա, Էրզինկեան օվասընա չիմտիլիք 12—13 միւտիր իգթիզա իտէճէք, վէ զանն օլունտրզընա կէօրէ, պունլարրն 3 իւ 4 էրմէնի օլաճագ, վէ 4—5 տէ Էրմէնի մուավին պուլունտըրրլաճագտըր։ Պու միւտիրլեր ֆամրի օլուպ, մուվազզաֆ օլմայաճագլար իմիշ։ Քէզալիք Դուզուչան, Քէմախ, վէ Խոզաթտա թահրիրի նուֆուս վէ թէչքիլի նէվահի իչիւն հիւքիւմէթ թարաֆընտան մէմուրլար իրսալ օլունմուշ տըր։

Երզրում վարիսի Գուզուչանա միվասէլէթ իտուպ, անգարիպ Էրզինկեանա միւրուտ իտէճէքմիշ։ Տէօրտիւնճիւ օրտու միշիրի տախի վանտան հարէքէթ իտուպ, Էրզինկեանա կէմէք իւզրէ իմիշ։ Պու տէֆա թային օլունան Էրզինկեան մութասարրֆը Հաչիմ էֆ. խարբութա միվասէլէթ իթթիկինտէն, անգարիպ Էրզինկեանա միվասէլէթ իտէճէք տիր։

—Ադանա Հալեպ թէլէկրաֆ գումբանեասընրն Տէրսաատէթ վէքիլի Մ. Շաֆօ՝ մէգքիւր գումբանեանրն ումում տիրէքթօրու թարաֆընտան Ֆրանսայա ճէպ օրունտուղունտան, եէրինէ միւմիլէյհին մուավինի Մ. Ֆելիսիէն տը Ռիտտէր թաեին օլունմուշ տըր։

—Հալեպտէն Զօր սանճաղընա պէհէր հաֆթա չզգարբլան բօսթանը կիւզէրկեհանրնտա վագը Պապ գասապասընտա պիր բօսթա շիպէսի քիւշատ օլունմուշ տըր։

—Իզմիր Օսմանը կէօմրիւրիւ սանտրգ էմինի սապրգ Օսման էֆէնտինին մուհասէպէսինին հիմը ռույէթինտ, 43,239 ղրուշ 15 բարա զիմմէթի թէպէյեուն իթմիշ, վէ մէպլաղը մէղպուր էֆէնտիի մումիլէյհատէն թահսիլ օլունմուշ տըր։

—Թէպտիլի ապ ու հավա իչիւն պիր վագրթատան պէրու Պէյրութ-տէն տախի պիր կէօնա իյզահ ալմայընճա, էվվելքի մէբագլարընտա գալմագտա իմիշլեր։

«Գիրտիմաթը մէվսուգէսի օյան բէք չօգ տաբիէլէրտէ պու կիւն զանն օյունտուղունա կէօրէ, ինկիլիզ տօննամասը Աստալար տէնիզինէ (Աբչիբէ) կիթմէկեէ էմր ալմըշ տըր։»

—=—

Պապը Ալինին սօն նօթասը հագգընա տիւնքի Ֆ-ը չու ֆգրայը եազմըշ տըր։

«Պու էվրագը Էվրօբատա նէթէսիր հուսուլէ կէթիրտիյինի պիլմէյօրզը։ Պիլտիրմիզ չու տուր քի, ինկիլիզերանրն թավր ու հարաքէթի հագգընտա տիւնտէն պէրու ախիմ չայիրալար տէվերան իթմէքտէ իսէ տէ, չայիրմէր մէգքիւրէ միւհթաճը թաստիգ տիր։»

## ԱԶԳԱՅԻՆ

Միլլէթիմիզ Անթիհասանիսթ-լերի թարաֆընտան Կիլիկիա Կաթոլիկոսու նասպ օլունմուշ օյան Պաթրիարեան Յակոբ Սերբիսգոպոս էֆէնտի՝ հայիզ օլաուղու սըֆաթը մէգքիւրէյի թէրք իտէրէք, պու տէֆա Գերերջ Կաթողիկոս վէ Բաթրիարք Հասուն էֆէնտի հազրէթլերինին բաթրիարքիք վէ կաթողիկոսլուղընա արզը տէխալէթ էյլէմիշ տիր։

Պաթրիարեան Սերբիսգոպոս էֆ. իխթիյարըզընտան Նաշի Պէյ օղլունտա կաթողիկոսարանա ազիսէթ իտէմէտիկինտէն, կէչէն սալը կիւնիւ պիզզաթ Հասուն էֆէնտի հազրէթլերի՝ Ղանտալճեան Գերագայծառ իւլ պէրապէր սերբիսգոպոսը մամիլէյհին Զէնկէլ քէօխիանտ քեահն խանէսինէ կիտէրէք, տէխալէթը մէգքիւրէնին մուամէլէի բէսմիյէի բուհանիյէսի խուսուսընտա իճրաի իյճապը իլէ, եէնէ պէրվէճճը սապրգ մամամլէյհի Տիարպէքիր թեմի սերբիսգոպոսլուղընտա իպգա իլէմիշ տիր։

Քեզալիք Պաթրիարեան սերբիսգոպոսը պիրատէրի Ամանաս վարդապետ տախի Հասուն էֆէնտի հազրէթլերինէ արզը տէխալէթ իլէմիշ տիր։

—=—

Մէվսիմը շիմտա շիտտէթը հիւքմիւնիւ իճրա իթմէեէ պայլատազտան էվվել Էրմէնիսթան գահիզէտէկեանրնա պիր իանէի ահիլէ եէթիշտիրմէք վէ եախատ հազըրտա պուլունտըրմադ, վէ թէպտիրի ախիր վասէթասըյլա թօքլանաճագ իանէ մէ լայընտան մուախխարէն թէսվիյէ իթմէք իւզրէ, բիացատան պէյ պին լիրալըգ պիր իսթիգրազ ագտ իթմէք իսթէնիլմիշ իսէ տէ, նասրլա մուվաֆֆագիյէթ հասըլ օլամմիշ օլտուղունտան, կիւլպէնկեան Սերովբէ վէ Աբիկ էֆէնտիլերին՝ քէմալը համիյէթ վէ միլլէթրէրվերլիքլերինատէն նաչի, իչպու պէյ պին լիրալըգ իսթիգրազը քէնտի պէտէնէրինատէն Միլի Մերքէզ իանէ գամիսիօնրնա վերմէկէ թեհհիւտ իթմիշ օլտուգլարընը մաէլմէմնուն նիյէ խասպէր ալմըշըզ տըր։

Մէպալիղի մէզպուրէնին 3000 լիրասը կիւլպէնկեան էֆէնտի վէ 2000 լիրասը տախի Ունճեան էֆէնտի թարաֆընտան իգրազ օլունաճագ տըր։

—=—

Իզմիրատէն թարաֆընմըզա եազըլըրընա կէօրէ, միլլէթիմիզէ իթտայի խըրէմմաթը միւթէատտիսէսինատէն տօպալը բէք չօգ տէֆա նամը նիւկիւսի կաղէթալարտա սէպգաթ իտէն բաբազեան Յովհաննէս էֆէնտի չզգան բազար իրթէսի կիւնիւ ֆամիլեասը իլէ պիրլիքտէ Տէրսաատէթ թարիգի իլէ Լօնդրայա միւթէվէճճիհէն շէհրը մէգքիւրտեն հարէքէթ իյլէմիշ տիր։ Լիֆէնտիի մուամիլէյհի թէչեի իչիւն բէք չօգ զէվաթը միւթէպէրէ վաքօրա գատար կ թմիշլեր տիր։

---

Միլլէթիմիզ թիւճճարան մութէպէրանատէն վէ էրպապը ֆազիլէթինատէն Գասբէրիյէի Մանուկեան Յարգիս էֆէնտի 72 եաչընտա օլուղու հայատ, ճիւզի պիր սօնզրա, էվվելքի կիւն իրթիհալը տարը պագա իթմիշ

## ՊԱՊԸ ԱԼԻՆԻՆ
### ՍՕՆ ՆՕԹԱՍԸ

Պապը Ալի Թարաֆընտան տիւէ. լը մուաղզամա սիւֆէրասընա թէպլիղ օլունան սօն մուֆասսալ նօթանընն մէալի միւհթէվիյաթը. Թէրճէմանը Հաբէշիստան էվվէլքի կիւնքի նիւսխէտիղէ նագլ իթմիշ իտիք։

Ցիւնքի Մէնէճբ կազէթասը՝ Թահրիրաթը մէղքիւրէնին Գալաթա բիացասընտա պուլտուղու բաղպէթտէն պահս իթտիյի սը. բատա պէր վէճհի տթի եազմըշ տըր։

«Գալաթա՝ տիւնքի (էվվէլքի) կիւն Օսմանլը Նօթասընին միւհ. թէվիյաթը հագգընտա էվվել պէ էվվել միւսահտ պիր բաղպէթտէ պուլունմուշ տըր։ Էսհամը Օսմանիյէ թէրագգի իթմիշ օլտուղու կիպի, անվալէ տէ պիր նազարը էմնիյէթլէ պագմաղա աչրգտան աչրզա պիր մէրլ կէօրիւրիւշ տիր։ Մուահիարէն կիւնտիւզ իշ աբ. սինէ տէօնիւպ, ագշամա տօղրու տա ֆիքիրլէր տահա գիյատէ պօ. ղումուշ տըր։ Ցօնտօլար պիր աղ էվվէլքի հալլէրինտէն տիւշմիշ. լէր տիր։ Իշպու թէպէտտիւլի էֆֆէնտիրը սէպէպի՝ պաղը խու. սուսի թէլէկրաֆլար տթի օլու. նուպ, ղիրա պու թէլէկրաֆլարը պէեռանընա կէօրէ, մէղքիւր նօ. թա ինկիլթէրրատա սուի թէէսի. ի մուճիպ օլմուշ, վէ իհթիմալ քի գարբչՁՁԸՂԸՂԸՂԸՂ հուսուլէ կէթի. րէճէք սուրէթտէ պուլունմուշը։ Պիր թէլէկրաֆ՝ ինկիլիզ տօնան. մասընն Պէչիգա լիմանընա միւ. թէվէճճիհէն հարէքէթ իթմէկէ էմր ալմըշ օլտուղընը խապէր վէր. մէքտէ իտի։

Լոնտրանըն կէտ կազէթասը ճի. նայէթը մէղքիւրէ հագգընտա թաֆսիլաթ եազմըշ օլտուղընտան պէր վէճհի գիր նագլ օլունուր։

«Լորտ Մուանմօրէս ճումատա էր. թէսի ագշամը կալվէյ էյալէթինտէ գաթլ օլունմուշ տըր։ Լորտը միւշարիէյհ՝ պունտան ագտէմ տիկէր սուի գաստա տա հէտէֆ օլմուշ օլտուղընտան, եէվմը մէղ. քիւրտէ Գլօնպուր չէհրի մահքէ. մէսինտէ պիր մուհաքէմէտէ հա. ղըր պուլունմուշ վէ ագշամ սա. տմի սէրիզտէ չէհրը մէղքիւրէն հարէքէթ իթմիշ իտի։ Սաաթ տօղուզտա լորտ Մունմօրէսին նա. չէսի՝ իգամէթ կէսհրնտան եարբմ սաաթ մէսաֆէտէ քետին ռիւ. թին նամ մահալտէ պուլունմուշ տըր։ Վիճուտը մուայէնէ վէ թէֆթիշ օլունտրգտա ալթը եէր. տէն գուրչուն եէմիշ օլտուղու, վէ ֆագաթ պու գուրչունլարընն պիր. իր պիրէ մումանիէյհի իտամա քի. ֆայէթ իտէճէկի ճնլաշըլմըշ տըր։

«Մագթուլ Լորտ հիւճում վու. գու պուլտուղու էնտատէ պարկիր իւզերինտէ պուլունմուշ տըր։ Ճէսէտի գան իչինտէ միւէմմա օլտուղու կիպի, նաչէնին թա. նընտատա պիր ֆէնէր իլէ պիր չիչէ ուիքքի նամ իչկի պու. լունմադտա իմիշ։ Գուրչունլարընն պիրի պաչընա, իչիւ պօյնունա վէ իքիսի տէ վիճուտընն սաիր դըսըմլարընա իտապէթ իթմիշտիր։»

Գու ճինայէթ ումում ինկիլթէր. բատա թէլաշ վէ հէյէճանը ազի. մի մուճիպ օլտուղունտան։ Ցեյլէ նէ. աշ կազէթասը պու հավատսի եազտրգտան սօնդրա տիյօր քի, հէր նէ տիւրլիւ հիւքիւմէթ օլուր իսէ օլսուն, պունուն պիրինճի վազիֆէի միւքէլլէֆէսի՝ մէմլէքէ. թի հալը ինթիզամ ու ինզիպաթ. տէ պուլունտուրմագտան իպա. բէթ տիր։

Սընդիգ կազէթասը տահի սիւվալ իտիյօր քի, երլապը ֆէ. սատընն հատարընը քէնտիլէրինէ պիլտիրմէք իչիւն հիւքիւմէթ տա. հա պունտան էօթէյէ նէ՞ վագթա պէքլէյօր։ Զանն օլունտուղունա կէօրէ, ինկիլիզ հիւքիւմէթի պու տէհչէթլի ճինայէթին իւզերինէ, իրլանտատա չիֆթլիք միւսթէճիր. լէրի թարաֆընտան վուգուա կէ. լէն ճէրահիին տէֆ ու թէսքինի իչիւն թէտապիրը չէտիտ իթթի. խաղ իլէ յէճէճէք տիր։

Ալընան սօն խապէրլէրէ կէօրէ, ինկլիթէրրա զապթասը՝ ճինա. յէթը մէղքիւրէտէ զիմէտիսալ օլ. մասը չիւպհէ օլունան պիր չախսը թէվֆիք իթմիշ տիր։

## ՄԷՔԵԱԹԻՊ

Պու կիւն բօլիթիգա հավատիս. լերիմիզ աղ օլուպ, պունուն սե. սէտահ՝ մէճլիսու ումանհավատա. թը սիյասիյէնին էքսէրիսի նիւ. մայիշի պահրիյէ այիտ օլմասը, վէ նիւմայիշի մէղքիւրընն տա մա. լիւմ օլտուղը վէճհլէ թէէսիրէ պրագբլարընընտան, հավատահաթը մէղքիւրէնին էհէմմիյէթի գայմա. մասը տըր։ Իմամ՝ Էվրօպա բօսթա. սընընն միւրուտընա ինթիզարէն, պու կիւնքի նիւսիսէմիզէ պաղը էհէմմիյէթի մէքեաթիպինն ատր. ճի միւնասիպ կէօրիւրիւշ տիր։

### ՊՐՈՒՍԻԱ

Տէրճի զրմերընա չէհրը մէղքիւր. տէն ամիտքի մէքթուպ մաթպա. ամըզա իրալ օլունմուշ տուր։

1880 սեպտ. 18 Փրուսա

. . . Միւէլլիֆ։

Պրուսատա պու կիւնլէրտէ վու. գու պուլան պաղը հալլէրի միւ. պէյներին իչղոս մէքթուպումուն կազէթաի միւթէպէրինիզ տէր. ճինի ըէճա իտէրիմ։

Պու չէհիր տէնիզտէն իւչ տէօրթ սաաթ մըգտարը իչերտէ պուլուն. մուզ իլէ, վագըա տէնիզ սահիլին. տէ պուլունան չէհիրէր միսիրու. լչլէք սայրլամագ իսէ տէ, անճագ. քէնտի մէվգիլինին թապիի կիւ. զելլիյի սայէսինտէ, վէ պա խու. սուս թա էվվէլինտէն Բիթանիա էեալէթինին մէչհուր պիր չէհրի վէ տէվլէթը Օսմանիյէնին իլք բա. յիթախթը օլմասը ճիհէթլէ տայիմ չէօհրէթլի թանըլմըշ տըր։

Պու չէհրտէ չօգ վուգուաթ օլ. մուշ տըր. նիճէ չէտիտ հարէքէթը արզլար, նիճէ պէօյիւք մուհարէ. պէլէր վուգուա կէլմիշ տիր։ Պու չէհրի Պրուսիա եարմըշ Աննիրաղ կէօրմուշ վէ թիմուրլէնկ կէզմիշ տիր։ Պուրատա թէմաչա իտիլէճէք չօգ մահալլէր վէ էգնիյէլէր պու. լունուր։ Պու մէմլէքէթտէ սէլա. թին վէ մէմուրլէր մուազզամ օթուրմուշ, պաղը չէնլէնմիշ պա. ղը խարապ օլմուշ, պաղը տօլ. մուշ պաղը պօչալմըշ, նիհայէթ ալէմ էօնիւնտէ պու կիւն թէքբար քէնտի չէօհրէթլի դայմըշ տըր։ Էհալիի հաղբրէսի պուլունան խրիսթիան վէ իսլամ ճիւմլէսի տայիմա քէնտի իշլերի իլէ մէշղուլ պիրպիրլերի իլէ խոշ կէչինիպ, տայմա վաթանտաշլըգ վէ գօմշու. լուգ մուհապպէթինի պագը սագ. լամագտա տըրլար։ Պաղը տէֆա. լար հագգ ու ատաէթ թանըմա. եան քէսան եախսա մէմուրիյն եիւզինտէն բահաթսըզ օլմուշլար իսէ տէ, պու ճիւմլէ իլէ իթ. թիֆագ վէ մուհապպէթի (լ. տէն ասլա պըրագմամըշ, վէ եէկ. ատիկէրինէ օլան էճնիյէթլերինէ հիչ պիր կէօնա խալել կէթիրմէմիշլէր տիր։

Շու սօն սէնէլէրտէ պու թա. րաֆլարա տահի կէօնտերիլէն Զեր. քէս վէ մուհաճիրին ղըրլարտա վէ եօլլարտա կէրէք ֆուգարայա, կէրէք թիճճարա իթտիքլերի տար. գընթըլըգլարան մատտա, նէֆ. սը չէհիրտէ տահի էօթէտէն պէ. ղու մուհապպէթլի իսքեան իտէն միւխթէլիֆ միլլէթլերին բահաթը. նը պօզմազա պաչլամըշլար տըր։

Վալիի վիլայէթ Ահմէտ Վէֆիզ բաշա հագրէթլերի՝ պէօյէ պիր պէօյիւք չէհրին բէք չօգ խալի վէ վասի մահալլերի օլտուղու հալտէ, Էրմէնի քիլիսէօնտէն 8-10 դարտ եօգտրըտա, էթրաֆը միսթագիլ խրիսթիեան հանէլերի պուլունան վէ էսկիտէն իսլամ մէղալլըգը օ. լուպ հէնուզ իչինտէ բէք չօգ մէզար մէվճուտ օլան պիր իքի տէօնիւմ մըգտարը մահալի պու տէֆա մուհաճիրլերէ խանէ եարմագ իչիւն կէօսթէրմիշ տիր։ Պու մահալ իսէ գապրիսթան օլմաղ իլէ, օրայա խանէ եարբլմասը տինը իս. լամա պիւսպիթիւն մուղայիր օլ. տուղը կիպի. քիլիսէ միվարընա վէ քէղա հէր թարաֆան խրիսթիան մահալլէսի օլան պու եէրտէ խու. յը խուսը ալընմ՝մշ վէ թանըլ. մամըշ մուհաճիրլերին իսքեանը՝ է. հալինին վէ գօմշունըն հուգուգ. դընա մուզայիր օլտուղու կիւն կի. պի աշէքար գէօրբուսէքտէ սէր. Մահալլի Միֆթիսի վէ Հաբիմի էֆէնտիլէր «տինիմիզ պու չէյի գապալ իտէմէզ տէյի» ըրար իթ. մէքտէ վէ ճիվար գօմշուլար «պիղ մահալլէմիզէ մուհաճիր գապալ իթմէյիզ» տէյի իտտաա իթմէք. տէ, Պէյէպիյէ վէ Իտարէ մէճ. լիսլերի մէզարլըգ մահալինտէ խանէ եարբլմասընա գաթան ըէյ. ու զարար վէրմէմէքտէ վէ չէհ. րին սայիր սէմթլերինտէ մուհա. ճիրլերէ միւնասիպ վէ հիչ պիր միւ. լլէթ մաղսրրաթը տօգունմայա. ճագ բէք չօգ մահալլէր պուլուն. տուղու հալտէ, վալի բաշա հաղ. րէթլերի ումումուն չու իթիրազա. թընը ասլա նազարը տիգգաթ վէ էհէմմիյէթէ այմամագտա տըր։

Միւշարիէյհ հաղրէթլերինն կէչէն սէնէտտէ պէրու չէհրին բէք չօգ սէմթլերինտէ եէնի թարիգլեր աչմագ արզուսը իլէ ֆագիր ֆու. զարանըն խանէլերինի երգաբրլըգ էլան էօյլէ խարապ գալմասը, վէ եագընն կիւնլերտէ հապսխանէ. տէն ֆիրար իտէն ալթմըշ գատար միւճրիմյնտէն պաղըսընընն եարա. լանըպ պաղըսընընն գաթլ օլունմա. սը, քէղա իրան սէֆիրինին տա. վա իթտիյի պիր Ահմէտ չ. ճուղունընն ֆիզուլի տէօյիւլմէօի մատտէլերի չէօյէ տուրսուն, պու հաֆթա տահի պէրսի թէֆթիշ Գարէսի սանճաղընա տօղրու ա. գիմէթ իթտիկի սաաթա գատար մուհաճիրլերին մէզքիւր մահալտէ իսքեանը իչիւն չէտիտ էմրլեր վէրմիշ տիր։

Օն սէքիզ սէնէ մուգատտէր թէքբար նէֆսը Պրուսատա Գուրա Օղլու մէղարլըգը թապիր օլունան մահալ, իթթիսալինտէ էօթէտէն պէրու տութ աղաճլարը իլէ մէմ. լու պիր հատիգա իւզերինէ իքէք ֆապրիգասը ինչա իտիկլի իչլէ. նիլմէքտէ իքէն, օլ մահալին զա. թընտան մէղարլըգ օլուպ, օրա. տա էօյլէ պիր ֆապրիգա պու. լունմասը մուղայիրի տին օլտուղու իտտատասը իլէ, թէքմիլ իսլամ գօմշուլարը մարիֆէթլի եագ. տըրըլըպ մահվ իտիլտիի, վէ պու եիւզտէն մէմլէքէթ տէրունինտէ էբէյի թէլաշլար զուհուրա կէլտի. յի աճապա ունուտուլտու մը քի, շիմտի տէյիլ էօյլէ պիր պահճէ եէ. րինէ, իլա միսթագիլ մէղարլըգ վէ հէնուզ էօլիւ քէմիքլերի պու. լունմադտա օլան պիր մահալէ էպնիյէ եարբլմասը իչիւն մուհա. ճիրլինէ բուխսաթ վէրիլիյոր։ Իշ. թէ պու կիպի պիր պաշլանկըճ օ. լարագ պու բաղարիրթէսի կիւնիւ կէօրտիւք քի, էհալի պէօյիւք իղ. տիհամէտ էվվէլա օլ մէղարլըգ մա. հալինէ եիւրիւյուպ, օրատա մու. հաճիր խանէսի եաբմադտա օլան ամէլէյի թաթիլ վէ պատէհու էր. մէնի մէրկասախանէսինէ կէլէրէք հալլէրինի արզ իթտիքտէն պաշ. գա, իսլամ՝ վէ էրմէնի եէքվի. ճուտ պիր մահկէրը ումումի թան. ղիմ իլէ, մագամը վիլայէթբէնա. հիյէ թագտիմ վէ օլ մէղարլըգ մահալինտէ խանէ ինչա իթտիրիլ. մէսինին մէնինի խթիտտա իտէր. լէր։ Իչիթտիկիմիզէ նազարէն, է. հալինին պու խթիտասը վալի բաշա հաղրէթլերինին ավտէթինէ թէէսիր օլունմուշ տըր։ Լաբին տիկէր թարաֆտան տա վալիի միւշարիէյհ քէնտի նէյէթ ու էֆ. քարընն իճրասընա տայիր էմր թահսիլի իչիւն Պաղը Ալիյէ ինհա իթմիշ օլտուղունտան, Պրուսա էրմէնիի մէրկասասը բարթուսիմէ. օս Սրբազան տահի էհալինին պու տավա վէ խոտտասընին հագը օլ. տուղընը Պաշ վէքեաէթ մագամը ճէլիլինէ թէպլիղ իլէ պու պապ. տէ հիմմէ սէնիյէլերինի իսթիրճա իյէմիշ տիր։

Իմիտը գավի իլէ պէքլերիզ քի, էհալինին սէսի վէ ըէճասը գա. պուլէ չայան կէօրիւլերէք, չէվ. քէթիվ գուտրէթլու բատիշահը թէպաարէրվէր էֆէնտիմիզ հաղ. ըէթլերինին սայի ատաալեթբէնա. հիլերինտէ պու իչէ պիր խայբրը նէթիճէ վէրիմէսինէ հիմմէթ պույ. րուլաճագտը։ Պ. Վ.

Թ. Էֆենտիմ.—Պալատէքի մէք. թուպտա խապէր վերիլէն վագտա եկէր վագը իսէ, էհալինին հու. գուգը ըուհանիյէսինէ վէ իսթիրա. հատ ու էմնիյէթինէ տօգունմագ տիմէք օլտուղունտան, վէ վիւ. քէյտի ֆիիսամ՝ հաղարաթընն իսէ նիյէթ ու մագսէտի տայմա հու. գուգ վէ ըիֆաքը էհալիյէ մուհա. ֆազատան իպարէթ օլտուղը բանա մալիմ պուլունտուղունտան, պու պապտէ Պրուսատէհալիսինին իսթի. տասը նազարը տիգգաթա ալընա. բագ՝ քէմալը հագգ ու տալ իլէ է. հալիի մէղքիւրէնին թէչէքքիյաթը տէֆ ու ըէֆէ հիմմէթ ու ինայէթ պույրուլաճաղը չիւպհէտէն վա. ըէսթէք տիր։

### ԼՅՏԻՆԷ

Մահալը մէղքիւր մուխպիրիմիզ. տէն ալտըզընը մէքթուպ տըր։

19 սեպտ. 1880

. . . Միւէլլիֆ։

Պիր միւտտէթտէն պէրու պու. բաճա եզհանը ամմէլի հէյէճանա տիւշիւրէն Պէլէտիյէ հէյէթինին ինթիխապը մէսէլէսինէ կէչէն ճու. մա կիւնիւ խիթամ վերիլտի, պիթ. տի, վէ եախսա պիթտի տէնտի։ Եէվմը մէղքիւրտէ ինթիխապաթ իճրա օլունարագ ֆէրտասը ճու. մա իրթէսի կիւնիւ մէմուրիյէթին թաստիգինի հավի թահրիրաթլար բէյիս վէ ազալարը եէտէլերինէ վասը օլտու։ հաթթա էֆէնտի կա. զէթասը տահի պունու տիւնքի նիւսխէսինտէ բէսմէն իլան իյլէտիս։

Ֆագաթ պիզիմ մէվսուգէն ալ. աբզըմըզ խապէրլերէ պագբլբը իսէ, պու ինթիխապաթ՝ ուսուլվէ նըզամը տահիրէսինտէ օլմասընընտան, պունու մէմլէքէթ ահալիսի գագուլ իթմէյօրլար։ Էրմէնի, Պուլկար վէ եէհուտի վէ հաթթա Միւսլիմանլար պու իճրասընընա. տէմը թաստիգիլէ բօրթէսթօնա. մէլեր կէօնտերմիշլեր տիր։ Հալը սիքլիթտէ պուլունան Ռում միլ. լէթի տէ իքի ֆբրգայա միւնգասէմ օլարագ, պիրի էյլի վէ տիկէրի ֆէնա օլտու իտտասընտա պու. լունմասը մուղայիրի տին օլտուղու իտտատասը իլէ, թէքմիլ իսլամ գօմշուլարը մարիֆէթլի եագ. տըրըլըպ մահվ իտիլտիի, վէ պու եիւզտէն մէմլէքէթ տերունինտէ էբէյի թէլաշլար զուհուրա կէլտի. յի աճապա ունուտուլտու մը քի, շիմտի տէյիլ էօյլէ պիր պահճէ եէ. րինէ, իլա միսթագիլ մէղարլըգ վէ հէնուզ էօլիւ քէմիքլերի պու. լունմադտա օլան պիր մահալէ էպնիյէ եարբլմասը իչիւն մուհա. ճիրլինէ բուխսաթ վէրիլիյոր։ Իշ. թէ պու կիպի պիր պաշլանկըճ օ. լարագ պու բաղարիրթէսի կիւնիւ կէօրտիւք քի, էհալի պէօյիւք իղ. տիհամէտ էվվէլա օլ մէղարլըգ մա. հալինէ եիւրիւյուպ, օրատա մու. հաճիր խանէսի եաբմադտա օլան ամէլէյի թաթիլ վէ պատէհու էր. մէնի մէրկասախանէսինէ կէլէրէք հալլէրինի արզ իթտիքտէն պաշ. գա, իսլամ՝ վէ էրմէնի եէքվի. ճուտ պիր մահկէրը ումումի թան. ղիմ իլէ, մագամը վիլայէթբէնա. հիյէ թագտիմ վէ օլ մէղարլըգ մահալինտէ խանէ ինչա իթտիրիլ. մէսինին մէնինի խթիտտա իտէր. լէր։ Իշիթտիկիմիզէ նազարէն, է. հալինին պու խթիտասը վալի բաշա հաղրէթլերինին ավտէթինէ թէէսիր օլունմուշ տըր։ Լաբին տիկէր թարաֆտան տա վալիի միւշարիէյհ քէնտի նէյէթ ու էֆ. քարընն իճրասընա տայիր էմր թահսիլի իչիւն Պաղը Ալիյէ ինհա իթմիշ օլտուղունտան, Պրուսա էրմէնիի մէրկասասը բարթուսիմէ. օս Սրբազան տահի էհալինին պու տավա վէ խոտտասընին հագը օլ. տուղընը Պաշ վէքեաէթ մագամը ճէլիլինէ թէպլիղ իլէ պու պապ. տէ հիմմէ սէնիյէլերինի իսթիրճա իյէմիշ տիր։

Իմիտը գավի իլէ պէքլերիզ քի, էհալինին սէսի վէ ըէճասը գա. պուլէ չայան կէօրիւլերէք, չէվ. քէթիվ գուտրէթլու բատիշահը թէպաարէրվէր էֆէնտիմիզ հաղ. ըէթլերինին սայի ատաալեթբէնա. հիլերինտէ պու իչէ պիր խայբրը նէթիճէ վէրիմէսինէ հիմմէթ պույ. րուլաճագտը։ Պ. Վ.

Թ. Էֆենտիմ.—Պալատէքի մէք. թուպտա խապէր վերիլէն վագտա եկէր վագը իսէ, էհալինին հու. գուգը ըուհանիյէսինէ վէ իսթիրա. հատ ու էմնիյէթինէ տօգունմագ տիմէք օլտուղունտան, վէ վիւ. քէյտի ֆիիսամ՝ հաղարաթընն իսէ նիյէթ ու մագսէտի տայմա հու. գուգ վէ ըիֆաքը էհալիյէ մուհա. ֆազատան իպարէթ օլտուղը բանա մալիմ պուլունտուղունտան, պու պապտէ Պրուսատէհալիսինին իսթի. տասը նազարը տիգգաթա ալընա. բագ՝ քէմալը հագգ ու տալ իլէ է. հալիի մէղքիւրէնին թէչէքքիյաթը տէֆ ու ըէֆէ հիմմէթ ու ինայէթ պույրուլաճաղը չիւպհէտէն վա. ըէսթէք տիր։

Թ. Էֆենտիմ.—Պալատէքի մէք. թուպ, պաչըճա էմրը ինթիխապ. տա հիյլէ պուլունտրբրլբ, հէ. ման ումումի էհալինին իսթէմէտի. կի քիմէնէլերին պէլէտիյէ ըիյա. սէթ վէ աղալրընա թային օլուն. տրգլարընը պիտիրմէքտէ օլուպ, էկեր պու հալ վագը իսէ, ըիզգի այիյէ ասլա վէ գաթան մուվա. ֆբզ օյնատրընտան վէ տիլխահը հաղրէթը Շէհրիեարիյէ հիչ պիր վագթ մութապրգ տիչմէտիկին. տէն, կէրէք պու ույղունսուզղընը վէ կէրէք իսլամ՝ վէ Ռում միլլէթ. լերինտէն պաչգա միլլէթտէն ա. զա ինթիխապ օլունմայարագ վու. գուա կէչէն միւսավաթբզլբզընը տէֆու թէսվիյէսի վէ ինթիխա. պաթը պէլէտիյէնին նիզամը տաբ. ըէսինտէ իճրասը խուսուսընտա մէրճիլինին նազարը տիգգաթը տավէթ օլունուր։

## ԹՕԳԱԹ

Թօգաթ մուխպիրիմիզտէն ալտըզը. մըզ մէքթուպ տըր։

11 Սեպտ. 1880

Սեպտեմբեր պիրինճի կիւնիւ Դեր. վահան վարդապետ Ամ. սիայա մուվասէլէթ իթմիշ տիր։

Օ էնտատէ Մարզվան էհալիսի հեեէճան իւզրէ պուլունարագ ի. քի գըսմա միւնգասէմ օլմուշ, վէ պու գըսմընն պիրի՝ Մուշեղ վար. դապետի վէ տի՛ների Եղեսեան Սրբազանը իլթիզամ իթմէքտէ պուլունմուշ տըր։ Քաղ. ժողով ըէիսի՝ մուսմիլէյհ վահան վար. դապետին Մարզվանա կիտուպ լաղըմ կէլէն թէվասսուլը իճրա իթմէսինի ըրճա իթմիշ իսէ տէ, Դեր. վահան վարդապետ պու պապտէ Բաթրիրգխանէտէն հիչ պիր էմր ալմամըշ օլտուղունու պէլեան իտուպ, թէքլիֆը մէղքիւ. ըը գապուլ իտէմէմիշ տիր։

Էհալի մէյանընտա մէվճուտ օ. լան խուսուսմէթին սէպէպի իսէ աթիտէքինտէն իպարէթ տիր։

Ցակոբ վարպապետ քէնտի ա. տտարընը լա, Մուշեղ վարդապե. տին իւզերինէ պիհհիճումէրգու. մը տարպ իտեր։ Մուշեղ վարդա. պետ իսէ մուգավէմէթ իտէրք ըէվոլվերինի պօշալտրը, էհալի վանքտա թէլաշա տիւշեր, Մուշեղ վարդապետ շէհրէ կէթիրիլիր։ օ արա Եղեսեան Սրբազան տա. խի Հաճի քէօյտէն վիւրուտ իտեր, ինճրան թահգիգաթէ կիրիշիր վէ Մուշեղ վարդապետի մահքիմ գրլար, վարդապետ պու հիւքմ մուխալէֆէթ իտեր։ Եղեսեան՝ մերգում վարդապետին սրֆաթը ռուհանիյէսինի ալը վէ եէզրէն տիշարը չըգարմալարընը ժամկոչ. լարա էմր իտեր։ Էհալի պունու տուլունճա այաղա գալգըպ կե. ճէլէյին Եղեսեանընն իգամէթ իթ. տիկի քիլիսէ Ռուսչնորդարանընն իւզերինէ հիւճում իտեր, վէ վար. դապետին սրֆաթը ռուհանիյէսի. նի նիշիչն ալտրզընը սիւվալ էյ. լեր։ Պու էնտատէ տիկեր ֆրգա՝ Եղեսեան Սրբազանընն միւսաֆէ. ասընա միւսարէաթ իտեր։ քէղա. լիք գայմագամ տահի կէճէլէյին զապթիյէլերէրէ պէրապէր Ռուսչ. նորդարանա եէթիշիր, կիտիպ կե. ճէ հիւքիւմէթ գօնպզընտա գալ. մասընը Եղեսեանա զոր իտեր։ Եղ. եսեան կիթմէզ, գայմագամ թէՀտիտաթ կէօսթէրիր։ Եղես. եան նիհայէթ տիշարը չըգար, լաքին էվվէլա էհալիյի գայմագամ մարիֆէթիյլէ տաղըսընը։

Գեր. Վահան վարդապետ պու. չէյլերին քեաֆֆէսինի իչիթտիք. տէն սօնդրա, չու վէճհ իլէ պէ. յանը էֆքեար էյլէմիշ տիր։ «Դա. պահաթ Բաթրիրգխանէյին տիր քի, Եղեսեան կիպի միֆթահ պի. ռինի պուրատա պըրագմըշ տըր։ Ալահ սիզէ մէրհամէթ էյլէսին։» Մուսմիլէյհ Վահան վարդապետ Մարզվանտան հարէքէթ իտուպ, երթէսի կիւնիւ իսէ Բաթրիրգխա. նէտէն պիր թէլէկրաֆ վիւրուտ իթմիշ վէ Վահան վարդապետին Մարզվանա կիտուպ իճրան թահ. գիգաթ իթմէսինի վէ Բաթրիրգ. խանէյէ բաբօրթօ եազմասընը թավսիյէ իթմէքտէ պուլունմուշ տըր։ Պու թէլէկրաֆ տերհալ թօգաթա իրսալ օլունմուշ իսէ տէ, Դեր. Վահան վարդապետ, Ամասիայա ավտէթ իթմէսի միմ. քինսիզ օլտուղընը. վէ Եղեսեա. նընն օրատա մէվճուտիյէթի՝ օրա. նընն պէլասը օլտուղընը Բաթ. րիրգխանէյէ իչար իթմիշ պուլուն. տըղընը Թօգաթտան ճէվապէն խապէր վերմիշ տիր։

Գեր. Վահան վարդապետ սեպ. տեմբերին 3ինտէ Զիլեէ տաթիլ օլուպ օրատա էրմէնի ճէմաաթը թարաֆընտան իհթիրամաթլա իս. թիզ պալ օլունմուշ, վէ սեպտեմ. բեր 4 տէ մահալը մէմուրիյէթի օլան թօգատա տուխուլ իթմիշ տիր։ Լաքին թօգատա մուվասէ. լէթինտէն իքի սաաթ էվվել, 300 գատար աթը էհալի մուսմիլէյհի գարշըլայրգ, մէսրուրիյէթ ալ.

մեթի օրմադ իւզրէ տապանճալար աթմէշ վէ եօլուն իւզերինտէ ա-զանճալար եադմշ տըր։ Պիչարէ էր-մէնիլէր քէնտի Առաջնորդաբրընն միւվասէլեթի իչուն պու թարզ պիր գանտիլ տանանմասըյլա իճ-բաի չէնկիք եթմիշլեր տիր։ Էրմէնի —Դաթօլիք վէ Բում վէ Եահուտի միլեթպէրանը՝ կէրէք եօլտա վէ կէրէք առաջնորդարանա կէլէրէք, Առաջնորդը մումայիլէյհին գու-տումը ճէտիտինի թէպրիք իթմիշ-լեր տիր։

Գեր. Վահան վարդապետ պու-կիւն միլեթպէրանը միլլեթ իլէ պէրապէր միլեթասարբրքին նէգ-տինէ կիթմիշ։ Վէ սուրէթը ալէ-նիյէտէ պէրաթը օգունմուշ տըր, վէ երինէ եէվմը մէզքիւրտէ մու-թասարբրքի տախի Առաջնորդա ի-ատէի միղեթա խլէմիշ տիր։

Պու ճիվար էլան գարբշրդ պիր հալտէ պուլունուպ, հէր թա-րաֆտա Միսլիման մուհաճիրլէր ալմուշտը։

Թիճճարանը միլեթպէրանտէն Շարլեան եօլտա գաթլ օլունմուշ, քէրվանլար սոյուլմուշ, վէ պու վոգուաթլար միլեթատիտ թէ-լէկրաֆլարլա Պապը Ամիյէ պիւ-տիրիմիշ տիր։

Գեր. Վահան վարդապետ պիլէ Ամասիայա թէգարուպ իթտի-կինտէ, հայտուալար թարաֆըն-ան թասարուզ օլունմուշ, վէ այա-ղընտան զուրուլմուշտը։ Լարին հայտուալար՝ մումայիլէյհին երը-մի բաթլար թիւֆէնկինին բաթ-լամասընը իչիտինճէ գաչմըշլար տըր։ Բէֆագաթընտա պուլունան կէվզէնին պիրի իսէ հիւճում էս-նասընտա պայլրմըշ տիւշմիւշ վէ վարդապետին իմտատլրա գալ-տըրըլըպ կէօթիւրիլմիշ տիր։

Շարլեանը եօլտիւրէն իբի թրբ-սըշլար թութուլմուշ տըր։ Լարին պիրի Զիլէ վէ տիկէրի նիքսար ճիվարլարընտա զապթիյէր թա-րաֆընտան եօլիմ տէրէճէսինտէ վուրուլմուշլար տըր։

ՀԱՅԿԱԿ

# ԳԸԹԼԸԳ

## ԻԱՆԷ

Հանգանոյ-Ռիւն ի Սամսուն

Մեծապատիւ Էֆենդի

| | Աբծրն դրամ. |
|---|---|
| Հաճի Յակոբ Կիւրմիկեան | 400 |
| Ս. և Ս. Թիւրապեան եղբարք | 300 |
| Գրիգոր Շնորհաւորեան | 200 |
| Տիգրան Ս. Կիւրեղեան | 400 |
| Շ. Եդուարդ Մուրատեան | 250 |
| Գաբրիէլ Առաքելեան | 100 |
| Բիէր Ճիւտիզի, հիւպատոս Ռուսիոյ | 285 |
| Տօգթէօր Մաղարաքի | 100 |
| Մուրատի | 40 |
| Տիմիթրաքի ճինէք օղլու | 40 |
| Աբօսթոլ Տէյիրմէնճի օղլու | 60 |
| Էվթիմիոս Ռ. Պօրլօղլու | 40 |
| Ե. Գուլէպ օղլու | 62 |
| Ս. Բաքատօրուլոս եղբարք | 40 |
| Նիգօլա Վէրմէնի | 40 |
| Լէօնիտի Ապլան օղլու | 100 |
| Խիւրէֆ օղլու եղբարք | 40 |
| Ե. Խուրշման օղլու | 10 |
| Անասթասիսի եղբարք | 60 |
| Թէսսորիտի | 40 |
| Վ. Բ. Հ. | 50 |
| Սէրաֆիմ Սալ օղլու | 40 |
| Ա. Ս. Խարման օղլու | 20 |
| Շիշման օղլու եղբարք | 20 |
| Վահան Ա.յվազեան | 20 |
| Գոստաքի Եօրգօրուլօ | 100 |
| Պոտուս Գուլէպ օղլու | 20 |
| Ց. Ց. Փ. | 40 |
| Գրիգոր Ցընորքեան | 10 |
| Ց. Էնքսէրճեան | 50 |
| Եուվանի Ռ. Գուցուրիա | 60 |
| Բավլաքի Էֆէնտի օղլու | 60 |
| Լէօնիտի Զիսիեատի | 20 |
| Արիս Մալլբեան | 40 |
| Քարտէլ գործակալ Մախսուտիէ չղեենուի Ընկ. | 40 |
| Եուան Ռ. Պոտուր օղլու | 22 |
| Օհան Գուլյումճեան | 54 |
| Ս. Սէֆուէթ գործակալ Աւսթրօ Հունգարական Ընկ. | 60 |
| Խ. Ե. Եօլգօրուլօ | 20 |
| Պողոս Ճինկէօզեան | 20 |
| Փ. Գ. Շնորհաւորեան | 30 |
| Ս. Մ. Գարակէօզեան | 30 |
| Ս. Ս. Փաչաեան | 30 |
| Ա. Տիրատուրեան | 30 |
| Ճիւտի Անթօնիօ | 40 |
| Մովսէս Աւագեան | 20 |
| Եօրկի Նայթուխ | 20 |
| Անասթաս ԱլչՀը օղլու | 20 |
| Յակոբ Լիմրեան | 20 |
| Յովհաննէս Կէօքէլէկեան | 20 |
| Յովհաննէս Տէյիրմէնճեան | 20 |
| Պետրոս Ստեփանեան | 20 |
| Սարգիս Էթմէքճեան | 20 |
| Գրիգոր Հաճի Պետրոսեան | 20 |
| Կարապետ Կիւլեան | 20 |
| Մարտիրոս Մոմճեան | 10 |
| Մինաս Ժամկոչեան | 5 |
| Գրիգոր Սիմոնեան | 40 |
| Գարեգին | 5 |
| Ոսկան Գարակեավուրեան | 10 |
| Մարտիրոս Ընդապապեան | 10 |
| Յովհաննէս Նորիսարայէլեան | 20 |
| Յովակիմ Իրէքեան | 5 |
| Կրիւա | 20 |
| Աբօսթոլ Բիլալ օղլու | 20 |
| Եօսիֆ Գուլյումճու օղլու | 10 |
| Մակար Երեցեանց | 10 |
| Վարդանեան եղբարք | 20 |
| Դանիել Պարնիտէյ | 10 |
| Խարալէմ Ինճէ պէգ օղլու | 20 |

(Տեվմ.)

## ՎԱՐՉԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Միւկէթ Մէպուսան մէճլիսինտէ միւզաքէրէ օլունուպ պագը թաա-տիլաթլա գապուլ օլունարդընը պունտան ապտէմ եաղարդըմըզ Վարչական կազմակերպութեան Ծրագրի եանի թէնսիգաթը ի-տարէ լայէհասը էլեէվմ միլլեթին գավանիյնի սըրասընա կէչմիշ, վէ իճրաաթը՝ Բաթրիք Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլէրինէ իհալէ օլունմուշ օրմաղլա, պիր սուրէ-թինին այնէն զիյրտէ տէրճի թէն-սիպ օլունմուշ տըր։

### ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ

## ԳԼՈՒԽ Ա.

### ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Յօդուած 1. Թուրքիոյ Հայոց կեդրոնական վարչութեան իշխանութիւնն յանձնուած է Կ. Պոլսոյ Պատրիարքին, որ կը վարէ զայն Վարչական խորհրդոյն միջոցաւ։ (Տես Յօդ. 8.)

### Ա.

### ՊԱՏՐԻԱՐՔ

Յօդ. 2. Պատրիարքն Ազգ. Վարչութեան Նախագահն է, անոր գործադիր իշխանութիւնը կը վարէ և Տէրութեան ու Ազգին միջև կեցած յարաբերութեանց պաշտօնական միջնորդն է։

Իւր պարտաւորութիւնն է հրա-կել՝ ազգ. Սահմանադրութեան և օրինաց անթերի գործադրութեան։

Յօդ. 3 Պատրիարքն առ ինքն եկած պաշտօնական գրերն՝ յետ արձանագրութեան ի դիւանատան՝ կը յանձնէ Վարչական խորհրդին, կամ այն խորհրդականին՝ որու ձեռնհասութեան որ կը պատկանի։ (Տե՛ս Յօդ. 19, 21, 22, 23, 24 և 25)։ ԵՒ անոնց որոշումներն ստորագրեալ ընդունելով՝ անմիջապէս կը գործադրէ պաշտօնական գրութեամբ, զոր իրեն հետ կ'ստորագրէ որոշող մարմինն։

Բայց երբ Պատրիարքն համամիտ չը լինի տրուած որոշման, կը վերադարձնէ զինդիրն ի կրկին նկատառումն՝ հանդերձ իւր դիտողութեամբ։

Եւ եթէ համաձայնութիւն չը գոյանայ, Պատրիարքը կը ներկայէ գլխընդիրն Վարչական խորհրդին՝ երբ անհամաձայնութիւնը խորհրդականաց հետ է, և Ազգային ժողովոյ վճռոյն՝ երբ Վարչական խորհրդին հետ է։

Յօդ. 4. Պատրիարքն ինքնին կը տնօրինէ և կը գործադրէ այն ամեն խնդիրներն, որ օրինօք նախատեսեալ են, կամ ստիպողական լինելով անյապաղ տնօրինութեան կը կարօտին։

Սոյն երկուց պարագայից մէջ՝ ի գործ դրուած տնօրինութեանց պատասխանատուն Պատրիարքն է միայն, մինչեւ որ ձեռնհաս մարմնոյն հաղորդելով ընդունել և արձանագրել տայ զանոնք։

Յօդ. 5. Պատրիարքը կը հսկէ որ Վարչական խորհրդականք և եկեղեցական ու աշխարհական ազգային ամեն կարգի պաշտօնեայք իրենց պարտիքն անթերի կատարեն, և երբ ազգային Սահմանադրութեան և օրինաց առջեւ անբաւական կամ անաստող գտնուին սոքա, Պատրիարքն անոնց պաշտօնանկութիւնը կառաջարկէ իւրեանց վերադաս իշխանութեան, պատճառաբանեալ տեղեկագրով։

Յօդ. 6. Պատրիարքը փոխանորդ մ'ունի, զոր ինք կընտրէ և Վարչական խորհրդոյ հաւանութիւնն ստանալէ եւ կանուանէ։

Յօդ. 7. Պատրիարքական փոխանորդին պաշտօնն է, նշանակութիւններն և պսակադրութիւններն հրամայել և ճանապարհորդաց անցագրերը վաւերել ի դիմաց Պատրիարքին. թէ Պօլսաբնակ և թէ դաւառաբնակ ազգայնոց վիճակագրութեանն հոգատանիլ. Պատրիարքարանի ներքին բաղեկարգութեան հսկել. Պատրիարքարան դիմող ազգաց ազգայնոց վիճակն ստուգել և արժանաւորները թաղային մատակարարութեանց յանձնարարել. բանտարկեալ ազգայնոց վիճակին վերահասու լինիլ, և Դատական խորհրդականին կարծիքն առնելով՝ կարելի օգնութիւնն ընել անոնց. Վարչական մարմնոց կողմէ յանձնարարեալ խնդիրները տնօրինել, և առ ինքն հասած վէճերն իրաւախոհութեամբ կարգադրել։

### Բ.

### ՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Յօդ. 8. Վարչական խորհուրդը կը բաղկանայ տէրութեան և ազգային օրինաց հմուտ վեց խորհրդականներէ, որոց իւրաքանչիւրն՝ ըստ իւրեանց յանձնառութեան՝ Վարչական գործոց մէն մի ճիւղերուն կը յատկացուին, և անոնց տնօրինումն ու հսկողութիւնը կ'ստանձնեն հետեւեալ բաժանմամբ։

1. Կրօնական գործոց
2. Ցարաբերական »
3. Ներքին »
4. Դատական »
5. Կրթական »
6. Տնտեսական »

Յօդ. 9. Վարչական խորհրդոյն վեց անդամներն Ազգային Ժողովոյ մեծամասնութեան վստահութիւնը վայելող ձեռնհաս անձինք պէտք է ըլլան, զորս Պատրիարքն ընտրելով կը ներկայէ առ Ազգ. Ժողովը, միանգամայն և առ Բ. Դուռն։

Յօդ. 10. Վարչական խորհրդէն որ և է պատճառաւ պակսող խորհրդականին տեղ Պատրիարքն անյապաղ նոր մը կ'ընտրէ, մինչեւ անդամոց կարծիքն առնէ յետոյ։

Յօդ. 11. Վարչական խորհրդին պաշտօնը երկու տարի կը տեւէ. և անոր անդամները վերընտրելի են։

Յօդ. 12. Իւրաքանչիւր խորհրդական առ նուազն շաբաթը մի անգամ կերթայ ի Պատրիարքարան, և իւր ճիւղին վերաբերեալ խնդիրները՝ Վարչութեան ներքին կանոնագրին համաձայն կը տնօրինէ, ի հարկին Պատրիարքին հետ խորհրդակցելով։ Իսկ իւր ձեռնհասութենէն վեր դատած խնդիրոց տնօրինութիւնն ու դատաստանատուութիւնը Վարչական խորհրդոյն կը թողու։

Այն խնդիրներն, որք մէկէն աւելի ճիւղերու կը վերաբերին, ձեռնհաս խորհրդականաց միաբան գործակցութեամբը կը տնօրինուին։ (Շարունակելի)

# ՐԷՍՄԻ

12 օգոստոս սէնէ 96 Թարիխիյէ Մալիյէ Նէզարէթինտէն վիլայեթը Շահանէյէ թասթիր պույրուլան թահրիրաթը ուտումիյէ սուրէթի տիր։

Էքսէր մահալլերտէ հարիր (իբէք) մահսուլու էօշրիւ պէտելէն իսթիհսալ օլունմագտա իսէ տէ, պու թախմին ուսուլինին մուգարինը սրհհէթ օլամամասը ճիհէթլէ, ասհապ վէ թիւճճարընն պու սէրիչթէ իլէ էօշրիւ վիրիլմէսիք պիր չօգ մալ իմբար հիլէսիրլերի խապէր վէրիլմէսի իլէ աշար վէ ուշմամ էմանէթինէ լեթել հեվալ՝ տիւ-թուրուն իւչունճիւ ճիրտինին իւչ եիւզ եէթմիշինճի սահիֆէսինտէ միւնտէրիճ հարիր էօշրիւ թախ-մաթընն օն ալթընճը մատտէսին-տէ միւսէրրահ օլտուղու իւզրէ, հարիր մահսուլունուն պիր մահալ-տէն տիկէր մահալէ իմբարընտա էօշրիւ ալընտըգընա տաիր նագիլի եէտինտէ իլմուխապէր վէ էօշր թէզքէրէսի պուլունուպ պուլուն-մատըգընն եօգլանըրմասը վէ պէօյլէ թէզքէրէսի օլմայան վէ եախսա թէզքէրէսինտէ մուհարրեր մըգտարան մատուն վէ մատ-տէի մէզքիւրէտէ թաեին գըլը-նան հագ վէ թօքունան ֆազ-լասը պուլունանլարընն զապթը իլէ սաթըլարագ էսմանընդն նըսֆը մուխպիրլերինէ վիրիլիպ նըսֆը տիկէրի իրատ գայտ օլունմասը լազըմէտէն պուլունտուղու հալտէ, թահգիգաթը վագրայա կէօրէ, պու մուամէլէ էքսէր մահալլերտէ իճրա օլունմամագտա վէ պու եիւզ-տէն պիր խալը զայաթ վուգու-պուլմագտա օլտուղունտան, պա-տէգին կէօմրիքլէրտէն իմբար օլու-նաճագ օլան հարիրին նագիլի եէ-տինտէ Ռուսումը Սիթթէ վէ եա-խսա Աշար վէ Ազնամ մէմուրլարը-նընն վէ եա միլթեզիմէրին մա-մուրլրն պիհի թէզքէրէսի վէ իլմ ու խապէրլէրի օլուպ օրմասընը եօգ-լանըրարագ, մըգտարը՝ թէզքէրէ վէ իլմ ու խապէրլէրինտէ մու-հարրեր մըգտարտա վէ եախսա մատտէի մէզպուրէտէ մուհարրէր հագ վէ թօքունան ֆազլա զու-հուր իթտիյի վէ եախսա իլմ ու խապէր վէ եա թէզքէրէսի օրմա-տընը հալտէ պիտ օլտուղու իտա-րէճճէ պէր մուճիպը նիզամ զապթ իլէ մուամէլէի լազըմէսի իճրա գը-բընմագ իւզրէ, քէֆիյէթին էկէր հարիրը մէզքիւր էօշրիւ Ռուսու-մը Սիթթէ իտարէսինէ մուհավ-վել օլան մահալլերտէն կէլմիշ ի-սէ՝ իտարէի մէզպուրէյէ, էկէր ան-լէրին զայրը եէրլէրտէն վիրուտ իթմիշ իսէ՝ աշար վէ ազնամ մէ-մուրլարընա իխպար իտիրմէսի զըմ-նընտա պիլճիմէ կէօմրիւք մէ-մուրլարընա թէպլիղաթը լազըմէ իճրասը խուսուսունճան Ռուսու-մաթ էմանէթը պէհիյէսինէ վէ պու դագիլտէն կէօմրիքլէրտէ թէվ-գիճ իլէ աշար իտարէլէրինէ խա-պէր վէրիլճէկը օլան հարիրլէր հագընտա պէրվէճճը մուհարրեր մուամէլէ իճրասը մատտէսինին տախի վիլաեաթը ճէլիլէեէ վէ միսթազիլէն իտարէ օլանան միլթեսարրըֆլըզլարա լիւզումը իշարը իճատ գըլընմըշ վէ քէյ-ֆիյէթ էմանէթը միւշարիէյհա իլէ սաիր իճազ իտէն մահալլէրէ պիլտիրիլմիշ օլմաղլա, օրաճա տա պէրվէճճը մուհարրեր իճապընընն իճրասը պապընտա։

# ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Բազար էրթէսի կիւնիւ Օրթաքէյ էհալիսի՝ պիր վագրթան պէրու գարիյէի մէզքիւրէտէ սըգ սըգ վուգուա կէլմէքտէ օլան սըրգաթլարրն էօնիւ ալընմասը իչուն զապթիյէ նազըրը բաշա հազ-ըէթլէրինէ պիր արզուհալ վէրմիշ օլտուգլարընտան, բաշաի միշա-ըէլէյհ հագրէթլէրի պու իսթի-տայը նազարը տիգաթա ալը-րագ, հարպիյէ նազըրը բաշա հազ-ըէթլէրինէ պիլ մուխապէրէ, մէզ-քիւր գարիյէտէ կէճէլերի պիր զապթիյէ չավուշընն գօմանտասը թահթրնտա պիր մըգտար ասքէր գօլու կէզտիրմէկէ գարար վէր-միշ տիր։

Էվէյիճէ վագթան պէրու Սթամպօլուն հէման հէր թարա-ֆընտա միլեթատտիտ խըրսըզլըգ վէ գաթլ ճինայէթլերի վուգու-պուլմագտա օրմաղլա, զապթիյէ նազըրը Հաճի Հաֆըզ բաշա հազ-ըէթլերի ումումի էհալիսին մէմու-նիյէթինի մուճիպ օլաճագ սու-րէթտէ թէտապիր իթթիխազըյլա, հէր զապըթա մէրքեզլերինտէ նէ-ֆէրաթը զապթիյէնին մըգտարը-նը արթըրմըշ, վէ հէր վագրթ չէհրին սօգագլարընտա պիր զապ-թիյէ չավուշըյլա ասքէր գօլը կէզ-մէսի իչիւն էմր վէրմիշ տիր։

# ՕՆ ԱԼԹԸՆՃԸ ԼՈՒԻ

## ՎԷ

## ՖՐԱՆՍԱՆԸՆ ԻԹԹԻԼՄԸ

(ՐԻՎՕԼԻՈՍԻՈՆ)

### ՄԻԻԷԼԻՖԻ

### ԱԼԷՔՍԱՆԴՐ ՏԻՒՄԱ

### ՕՆՈՒՆՃՈՒ ՖԱՍԼ.

(933 Նէ-Գէրման դէվմ)

Պու թէվգիֆին իւզերինէ մու-մայիէյհ մարքիզ մէմուն վէ մէս-բուր վէ խօշնուտ օլուր։ Գայմա-գամա պէրճճի ռթի եաղար.

«Վիճուտիմ սաղ օլտուգճա վէ կէօյնիւմ եէրինտէ պուլունտուգ-ճա, պէն Բատամանտ օլաճաղըմ, զիրա ճէնապը Հագգ էօյլէ հիւքմ իթմիշ տիր։ Յէօրթ կիւն էվվել Մօնբրլայա բատթ կէլտիմ. եէրմի սէնէտէն պէրու կէօրմէմիշ իտիմ։

«—Մատամ Մարքիզ իլէ օլան տավանըզ խիթամ պուլմուշ մու տըր, սորտու պանա։

«—Յավայը գազանմըշըմտըր։

«—Մատամ նէ՞րէտէ տիր։

«—Մանասթըրտա։

«—Մանասթըրտա։

«—Ֆիմէք բի մանասթըրլարը տօլտուրմագ կիպի պիր թէչեպ-պիւստէ՞միսինիզ։

«—Լէվվէթ. էֆէնտիմ, վէ էկէր սիզ տէ եվլատըմ օլսա իտինիզ։ չօգտան պէրու օրատա օլաճագ-տընըզ։»

Սօֆի Բարիզտէ Շարօն սօգա-զընտա քեային պիր թէրպիյէխա-նէյէ կէօթիւրիլտիւ։

Միրապօ վէնսան գալէսինէ գարաթըլտը։

1778 Նոյեմբեր 15տէ Միրապօ՝ Մ. տը Մօրբրայա բիճճա իտէր քի, պրագսընլար կիթսին Ամերիգա-տա մուհարէպէ իթսին։

Պու թալէպէ ճէվապ պիրէ վէ-բիլմէզ։

Միրապօնըն մահպուս օլտուղու վագթ, հէմ գարբսընտան օլան օղլու վէ հէմ Սօֆիտէն օլան գըզը էօլիւր։

Էշհասընլ Միրապօ՝ իւչսէնէ մահ-պուսիյէթտէն սօնդրա 1780 սէ-նէսինին դեկեմբեր 13 ինտէ վալիտէսինին թաստիաթը վէ հէմ-չիրէսինին մուամէլաթը վագրասը իւզերինէ վէնսան գալէսինտէն չըգար։ Մահպուսիյէթը մէզքիւ-րէ էնսասընտա աթիտէքի էսէր-լերի եաղըպ նէյը իթմիշ տիր։ Սօֆիյէ էէՐՈՆ ԴԷ ԼԱ ՊԼԱՏԷ. ԷՐՈՒԷ ՊԷԳԷՏ. ՊԷՆԷ ՐԷՎԷԼԷ. ՐԷ-ՊԷՏԷ. Ալարան ալ սէֆէկ. Էմբնէրէր. Հէ-տէ-մէն հոպէնէլէրէ։

Մահպուսիյէթտէն գուրթուլ-մըգտան սօնդրա իլղանամէլէր գալը։

—Պու տա գօլայ պիր շէյ օլա-ճագ տըր, տէր մարքիզ Պիլհիւմ-լէ գապինէթօլար թէրէ եաղընտան տըրլար վէ տէվլէթլէր տէ մուգավվատան տըրլար։

Նէ չարէ քի էվրագը մէզքիւրէ-նին իսթիհսալը իչիւն Միրապօնըն մուավէնէթի լազըմ տըր, վէ Մի-րապօ իսէ աչրգտան աչրղա պու մուավէնէթի բէտտա իտէր։ Սօ-ֆի եա քէնտիսի իչիւն գուրթու-լաճագ տըր, վէ եախսա մահպու-սիյէթինի չէքճէճ տիր։

Սօֆի իբի սէնէ ժիէնտէ Սէնթ Դէնէր մանասթըրընտա մահպուս գալմըշ իբէն, Միրապօ պէօյլէ պիր սուրէթլէ մէրգումէթ թէք-տիր եօլլու պիր մուամէլէտէ պու-լունտու վէ պունտան չօգ հազ-իթտի։

Մատամ տը Մոնիէ մահպուս ի-բէն պազը քիմէնտէ գապուլ իթ-մէկէ բուխատթ վէ մէէզունիյէթ ալմըշ օլտուղունտան, Մ. տը բան-գուր նամընտա պիրինի գապուլ իթմիշ օլտուղու իչիւն, Միրապօ բէք զիյատէ գըսգանմըշ իտի։

Պունուն իւզերինէ Միրապօ՝ պու վիզիթալարըն վուգու. պուլ-մամասը իչիւն չօգ իսրար իթմիշ իտի իսէ տէ, հիչ պիր քեար իթ-մէեուպ վիզիթալար տէվամ իթ-միշ իտի։

Պինապէրին, Միրապօ՝ վէնսան գալէսինտէն չըգար չըգմազ, իր-զահաթ իսթէր, գօշարագ նօժան Սիւր վէրնիսօնա եէթիշիր, պիր սաթըճը գըբեաֆէթինէ կիրէրէք պիր տէ գութու ալըր, վէ թէն-հա պիր պաղչէնին քէօշկիւնէ կի-րեր. Սօֆի օրատա պէրլէմէքտէ իտի։

Օրատա Սօֆի իյզահաթ վէրիր-պու իյզահաթ էնասընտա բա-թըրթը կիւրիւլթիւ չօգ օլուր, վէ պու իյզահաթն իւզերինէ իբի մա-չուգլար՝ մուհապպէթլերինին ար-թըգ սէօնմիւշ օլտուղունու ֆարգ իտերլեր։ Պունլար մուհապպէթլէ-րի սէպէպինտէն իսէ օ գատար իտապարաթա օղրամըշ օլտուգլարը մալիւմ տիւր։

Էրթէսի մարտ այընտա Մ. տը Մոնիէ էօլիւր վէ Սօֆի սէրպէսթ գալը։

Պու էանատէ Միրապօ Լօնտրա-տա օլուպ, օրատա Սինիորիս Բարէթտը հաֆիզանա դէլհաղը վէ էօ-էօնան հոբբիյէրի հաֆիզանա շէ-պհէլէրէ նամ էսէրլէրինի նէյը իտէր։

Միրապօ Բարիզտէն հարէքէթ իթտիկի զէման հէմ քէնտի գա-րըսը վէ հէմ տէ հիւքիւմէթ ա-լէյհինտէ բէք չօգ շէքեայաթը վար իտի։

Գարըսը ալէյհինտէ օլան թէ-շէքքիյաթը կէչի հորիրլէրէ ա-թիտէքի պէնտինտէ միւհեվի տիր։

«20 ապրիլ— Մատամ տը Մի-րապօնուն քէնտի իմզասը թահ-թընտա օլուպ, այթը ավօգաթըն նասիհաթը իւզերինէ թանզիմ օ-լունան վէ 1873տէ ապրիլ 6տա էքս նամ շէհրտէ նէյը իտիլէն մուխթիրէ՝ թէշէքքիյաթը հավի օլուպ, թէշէքքիյաթը մէզքիւրէ իսպաթ օլունտուղու թագտիրտէ աղըր շէյլէր տիր։

«Մումայիլէյհա Մատամ՝ իչպու մուխթիրէտէ գօճասընընն միւտ-տէթը էօմրիւնտէ քէնտիսինտէն մէւֆարէգաթ իթմէսինի թէքլիֆ իտիյօր։

«Գօճասը ասլա վազիֆէսինի թանըմամըշ տըր. գարըսընն սաֆ-տերունլուղունու, ըրզ ու ֆագի-լէթինի քէնտիսինէ օյունճագ իթ-միշ տիր, նէ ասըլզատէլիկէ վէ նէ տէ թապիյաթա հիչ պիր բիայէթ-տէ պուլունմամըշ տըր։

«Պաղդասընընն մալընա գաստ իթմիշ տիր, վէ վահչի թապիաթը ճէմիյէթի պէչէրիյէ յէ պիր թէհ-տիտ օլմուշ տըր։

«Գարարնամէլէր վէ մուհաքէ-մէլեր վէ բէգիլ իտիճի իլամըր ի-լէ Միրապօնուն նամուսու շի-քէսթ օլմուշ, վէ մէրգում՝ տայմա հապսխանէլէրտէ վէ գալէլերտէ մահպուս օլմուշ վէ եախսա հէ-եէթը զապրթա նէզարէթինին ալընտա պուլունմուշ տըր։

«Ֆէնա էվլատ, ֆէնա գօճա, ֆէնա բէտեր, ֆէնա հէմշէհրի վէ մուխթարալը թէպաա օլմուշ տըր։

(Տեվմ.)

Պիր վիէննա կաղէթասքնէն պէ-եանընա կէօրէ, հէման սուրէթը սահիհէտ խապէր վերիլիյօր քի, Ռուսիա իմբէրաթօրը՝ խանէտանը հիւքմառարէճ իթթիֆազ օլունան պիր ուսուլին մուզայիրինտէ օլարաղ, բրէնսէս Յօլիօրուքի իլէ ագտր իզտիվաճ իթտիքտէն սոնդրա, սանտալիի հիւքիւմէթի Զարևիչէ (վէրիլի ահա) թէրք իտեճէք տիր։ Ինչու թէրքի սալթանաթ վուգուպ լտուգտա, բոլահաթը տախիլիյէ պաչլայաճագ վէ խարիճտ տէ Ոլավ միւթալէպաթը եէնիտէն մէյանա չըգաճագ տըր։

## ԹԷԼԵԿՐԱՖ

Ա.Ֆան Հավա

(Պա- սապահ ֆէնտ Բրէկէրոֆլար)

Պէրլին 6 հոկտ.

Պանգ Նասիհնալ՝ ագոնթօսընը եւ իզտէ 3է էնտիրիչ տիր։

Սոֆիա 6 հոկտ.

Պուլկարիսթան հիւքիւմէթի՝ Ա.սթրիա-Մաճարիսթան հիւքիւմէթինին 16 սեպտ. թարիխլի նօթասընա ճէվապ վերմիշտիր։ Ա.սթրիա-Մաճարիսթան հիւքիւմէթի՝ իշտու նօթասընա, Պէրլին ահնամէսինին տէմիր եօլլարա միւթէալլիգ օլան ֆգրասընէն իճրասընա բրեճհանիլէթ վերիլմէսինի թալէպ իթմէքտէ իսի։

Ճէվապտամէ իսկ չէօյլէ տիյօր. «Պուլկարիսթան հիւքիւմէթի՝ թիւրքիանէն թէահհիւտասընտան քէնտիսինէ նէ գատար թէահհիւտասի խապէթ իթտիկինի հէնուզ պիմէտիկինտէն, եալնըզ Պէրլին ահնամէսինին վասէթասըյա մալիւմ օլան թասհհիւտասը մէզքուրէ յի տէրէօհտէ վէ իլթիզամ իտէմէէճէք տիր։

Պուլկարիսթան հիւքիւմէթի՝ վէսայիթի իգթիտարընա կէօրէ, Պէրլին ահնամէսինէ բիյէթ իթմէյի սաճվէթը գալալէ արզու իտեր, լաքին զանն իթմէզքի, պուահնամէ՝ մէմլէքէթին մէնապիի սէրվէթինին էվվէլտէն զապթ օլունմասընա միւսասատ իթթիհ։ Պուպապի Ա.սթրիա-Մաճարիսթան հիւքիւմէթի թարաֆընտան թալէպ օլունմագտա իսէ տէ, պունա սէպէպիյէթ վէրէն թէահհիւտասընա նէվ ու հուտուտը հէնուզ թային օլունմամըշ տըր։

Ինչու ճէվապտամէ խտթիքէլամ իտէճէկի սրրատա տէյօր քի, Պուլկար հիւքիւմէթի՝ Ա.սթրիա Մաճարիսթանընն գարարլարընա պէրմիթատ մէշհուտ օլան գավատի ատալէթէ ազմուվաֆքգ պուլունան պէօյլէ պիր ճէպրի թէապիրին իթթիֆազ օլունմասը իւզերինէ հիւքիւմէթը միւշարէլէյհանընը իսրար իթմէսէ ճէեին մմուլ իտէր։»

## ԻԼԱՆԱԹԸ ՄԻԼԻԷ

### ՀՐԱՒԷՐ

ԱՌ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՍ

Ազգային ժողովը նիստ ունիյ. ուաչիկայ ուրբաթ սեպտ. 26 'ի Ղալաթիա։

Ատեանը պիտի բացուի ճիշդ ժամը 6 ին և գոցուի 10 ին։

Հրաւիրեալ են երեսփոխան էֆէնտիները՝ իրենց ազգասիրական պարտականութիւնը կատարելու փութալ։

1880 Սեպտ. 22

Պարբէտ Կ. Պէրզ
ՆԵՐՍԷՍ ԱՐԲԵՆԳԻՍԿՈՍ

### ՕՐԱԿԱՐԳ

1. Ուղերձ ի պատասխանի Նախագահական գրոյն. — Ծրագիր Ատենապետաց Դիւանի (դ.ունիկ)

2. Հրաժարում Մայր Դիւանի անդամոց և ընտրութիւն (դ.ընքաց)։

3. Խնդիր տեղափոխութեան և բացակայութեան երեսփոխանաց. — Տեղեկագիր Յանձնախմբին (դ.ունքաց)։

## ԻԼԱՆԱԹ

### ԻՏԱՐԷԻ ՄԱԽՈՒՍԻ

Քէօբրիւ վէ Դատքէյ վէ Ա.սալար վէ սաիր իսկէլէէրտէ պիլէթ եէրինէ մէմուրլարըն բարա ալտալարը քիւլլէկէն մէմուր վէ միւթէճասրլարը մէսուլ օլաճագ.լարընան նաչի, վաբօրա բարիպ օլան զէվաթը էսնան սէֆիրտէ ֆարար տէրունինտէ վէ իսկէլէէրին իւսթիւնտէ հագրը պուլունան պիլէթճիտէն պիլէթճիտէն պիլէթլէրինի ախզ իլէմէլէրի ըճա օլունուր, վէ պիրա պիլէթ չըգըպ տա մէմուրլարա պիլէթ եէրինէ բարա իթասընա ըսրար իտէնլէր օլուր իսէ, ասլա գապսլ օ.ունմայրպ ըտատ օլունաճաղը ճիւմլէյէ մալիւմ օլմագ իւզրէ պէ թէքլար իլան վէ իլանար օլունուր։

26 իյլուլ 96։

---

### ՇԷՀԻՐ ԼՕՆԴԷՐԻՆԴԷ ԿԼԷՆ ԻԼԱՆ

Յօլմա-Պաղչէ վէ Եէտի-Գուլէ կաղխանէլէրինտէն հասըլ օլան գաթրանլար բէյ տեր բէյ ալընմագ իւզրէ պէհէր գրյէսի տէօրթ պուչուգ բարատա վէ ֆէներ սիթիւնլերի իլէ բրաչօլլարը պէհէրի իչին կաղխանէլէրտէն 11 գրյէ գաթրան վերիլմէք չարթը իլէ պէյատըլմասը գրրգար բարատա պաչգա պաչգա թալիպլէրի իւզերինտէ թէգարրուր իտիպ կէլէճէք շէհրը թըշրինի էվվէլին եէտինճի կիւնիւ գարարը գաթիսի վիրիլէճէյինտէն, պունլարա կէրէք պիրիլտէ վէ կէրէք այրը այրը թալիպ օլանլարընը եէվմր մէզքիւրէ գատար Շէհր-Լիմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։

24 իյլուլ 96

---

### ՏԻԳՐԻՆ ՄԱԳՐԻՆԱԼԱՐԸ ԻԶԻՆ

## ԹՈՒՐՔ

Կլասկոտա ճօն Գրլարգրի գումբանիասընն էն ալտա վէ գավի մաքինա թիրէսի, պուրատա, Պէյօղլու վէ Գալաթա վէ Սթամպուլ մաղազալարընն քեռֆիֆէ.ինտէ պուլունուպ, թօբտան վէ բէրաքէնտէ սաթըն ալմագ իսթէյէնլէրին, Գալաթատա վ.օյվոտա սօգաղընտա 13 նիւմէրօյու մաղազայա, վէ Սթամպօլտա, Հաճի Քէօչէք ճամիսինտէ 64 նիւմէրօյու մաղազայա միւրաճաաթ իսթէլէրի։

Պէյօղլը աճէնթէ
ԷՄ. Թ. ՄԷՐՃԱՆՕՖ

Մանգա խանէսինտէ գալան գարարընը

---

### ՇՕՐԼՈՒ ՊԱՇԻՆԷՍԻՆԴԷ ԿԼԷՆ ԻԼԱՆ

Ճիսրը ճէտիտ իւզերինտէ միճէտտէսէն ինչա օլունան օն պիր պապ տիքքեանկարտան տէնիզ գարուսու ճիհէթինտէ պուլունան 40 նիւմէրօյու գըրաաթխանէէնին պէտէլը իճարը սէնէվիսի եիւզ երիմի ատէտ Օսմանը ալթընընա, վէ Սթամպօլ ճիհէթինտէ պուլունան պիր նիւմէրօյու գըրաաթխանէէնին քէզալիք պէտէլը իճարը սէնէվիսի էլի պիր ատէտ Օսմանը ալթընընա, վէ տօգուզ պապ տիքքեանընն տախի պէտէլը իճարը չէհրիյէսի իքիչէր ատէտ Օսմանը ալթընը իլէ օնար գրու.տա պիլ միւզայէտէ թալիպլէրի օհօտէսինտէ իսէ տէ, պունլար իչիւն բուսի իյլուլուն 27 ինճի ճումսա իրթէսի կիւնիւնէ գատար պէհէր կիւն միւզայէտէ աչըգ պուլունասուղտան, թալիպ օլանլարընն թարիխը իլանատան եէվմը մէզքիւրէ տէկին Շուրաի Պահրիյէյէ կէմէլէրի իլան օլունուր։

24 իյլուլ 96

---

Էրմէնիճէ, Օսմանրճա, Ինկիլիզճէ, վէ Ֆրանսըճա լիսանլարընը թանսիկ իթմիշ, վէ Թիւճճար տէֆթէրի, իլի հիսապ վէ սայրէէճ տախի ատա օլան պիր զաթ պապ մահալսլ խօճաղը եախօտ Թիւճճարկէնէ տայիր իսրզէթ թալէպտէ պուլունայօր։

Գուլէ գաբուսընտա չարկաճը Ճանիկ ազանն ալիքքեանընտա

5—3

---

Զարչուի քէպիրտէ Գալաթաճրլար պաչընտա Թաքկէճի օսգաղընն քէսէճ պաչընտա 2 նումէրօյու վիլը վէ կէմիկ պիր պապ սիքքեան սաթլըդ օլուպ, խթէք իտէնլէրին՝ Վարագ.ը խանը գաբուսը գարչըսընտա 52 նիւմէրօյու սարրաֆ Էքսէրճեանընն սիքքեանընա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։

15—7

---

### ՏԷՐՈՈՊԷՆ ԴԷՊԷԼ ԷՃԲԱ ԴՈՒՐԴԻՆԴԷ ԿԼԷՆ ԻԼԱՆ

Էսկիճի էմնաֆընտան Ալի աղանընն Տեպրէլի Ենսաթաս վէլէտի թօրբէտէ պիրինճի մահքէմէի թիճարէթի իլամը իլէ ալաճաղը օլան մէպալիզը մարիմէնին թէվֆիյէսի զըմնընտա, մէտեունը մէրգումընն միւթէարրրֆ օլտուղու եէնի—պահճէ ճիվարընտա Տէֆթէրտար Ահմէտ Զէլէպի մահալլէսինտէ 6 նիւմէրօ իլէ մուրագ գամ՝պիր պապ ֆրուն արասը սաթըլաճաղընտան, թալիպ օլանլարն մահքէմէի թիճարէթի իճրա տաիրեսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։

22 իյլուլ 96 3—2

---

### ՇԷՀԻՐ Է.ՄԱՆԷԹԻՆԱԼԷՆ ԿԼԷՆ ԻԼԱՆ ՄԱՐ.

| Ճարտարի վէ սէֆգէրը | Էյ-զէլ- գաճանէթ | | Բիւրդիւն | |
|---|---|---|---|---|
| | ղըրա | բարամ | ղըրա | բարամ |
| Շէհիր էմինի հարիգ մահալինտէ վէ սօգաղընտա հարիգտէն ֆազլա գալան | 4 | 18 | 16 | 18 |
| Նշանճը ճիվարընտա կիւրճի օղլու սօգաղընտա օն տէօրտիւնճիւ ատատա | (5<br>(1 | ( 6<br>(18 | 52 | |
| Գումգարուտա եէթմիշ պէշինճի ատատա | 2 | 12 | 40 | |
| Ֆազլը-Բաշա մէյտանը ճատտէսինտէ իւչիւնճիւ ատատա | 15 | | 270 | |
| Ֆազլը-Բաշատա Տիզտարիյէ սօգաղընտա ալթմըշընճը ատատա գօնագ արսասը իթթիսալինտէ | 20 | | 500 | |
| Կէտիք-Բաշատա ճամիի չէրիֆ ճատտէսինտէ տօգուզունճու ատատա | 5 | | 90 | |
| Զաարրճը Ահմէտ մահալլէսինտէ Քէօմիւրճիւ սօգաղընտա ֆազլա արսա | 2 | | | |
| Ռումէլի-Հիսարը հարիգ մահալինտէ 64 նօմէրօյու արսա | 11 | | 84 | |
| Ռումէլի-Հիսարընտա 45 նօմէրօյու արսա իթթիսալինտէ | 4 | | 25 | |
| Գուզկունճուգ ճատտէսինտէ եէտինճի ատատա ֆազլա արսա | ( 6<br>(11 | (4<br>(6 | 160 | |
| Մէգքիւր ճատտէտէ 3ինճի ատատա | 22 | 18 | 455 | |
| » » 10ունճու » | 5 | 16 | 68 | 10 |
| » » 12ինճի » | (12<br>(19 | 12 | 110 | |
| » » 18ինճի » | 3 | 6 | 19 | 5 |
| » » 41ինճի » | 6 | 13 | 63 | 18 |
| » » 43ինճի » տէվրէն | 19 | 12 | 63 | |
| » » 45ինճի » | 12 | | 97 | 12 |
| » » 47ինճի » | 6 | 6 | 297 | |
| » » 50ինճի » | (5<br>(5 | (12<br>( 6 | 97 | |
| » » 34ինճի » | 5 | | 114 | 14 |
| Բարմագ գաբուտա Նկիազօ ճատտէսինտէ քէօսէլէճի տիւքքեանը իթթիսալինտէ | 1 | | 8 | |

Շէհիր էմանէթի մալի օղլու, մահալ վէ մվգարի վէ մըգտարը զըրալարը պալատէ մուհարիր արսալարը էմանը մէճիտիյէ 19 զրչ. հիսապլը.ա բէչին օլարագ թէսլիմի վէղնէ օլունմագ, վէ պիր կէօնա մաթլուսա մահսուպ իտիմէմէք, վէ գարարը գաթիսի թարիխի իլանան իթիպարէն 15 կիւն իսթիանընտա վերիլէրէք, գաթիէն սաթըմագ իւզրէ մէվգբի միւզայէտէէ գօնուլտուղունտան, թալիպ օլանլարըն միւտաէթը մէգքիւրէ զարֆընտա ճումսա իրթէսի վէ բազար իրթէսի վէ բէնչէնիկ կիւնլերի մէճլիսի Էմանէթէ միւրաճաաթ էյլէ մէլերի իլան օլունուր։

21 Իյլուլ 96։ 2—1

---


## ԻԼԱՆԸ ՄԱԽՈՍԻՍ

Գօնթի-պիրատէրլէր վէ Շահինի տուխան ֆապրիգաթօրլարը, իսալ իթթիզլերի ալա վէ գօգուլու տուխան վէ սիկարալար իլէ միւմէթ.լէրինի ֆէվգէլ ատէ սուրէթտէ մէմնուն իթմէք արզուսու իլէ, պու տէֆա խայլը սէնէէրէսն պէրու տուխան սէնատաթրնտա քէսալը մէհարէթ իթմիշ օլան Տէմիրգաբուլեան պիրատէրլէր իլէ չէրիք օլմուչլար տըր։

Շէօյլէ քի, պունտան պէօյլէ միւշթէրիլէր Եէնիճէհնին գըյրմըշ տուխան վէ սիկարալարընը իսթիրա իթթիքլէրինտէ, պլրինճի նէվինտէն օլուուղունու քէնտի թէճրիւպլէլերի իլէ չահատէթտէն մատտա, սրրաբրլարընն սիւրթլա իճրա գըրընմարընտա զկյատէսի իլէ խօշնուտ օլաճագլարը պէտիհի տիր։

Թաչրատան հէր նէ ճինս վէ մրգտար եաբրագ վէ գըյրմըշ տուխան վէ սիկարա սըրարբլարը օլաբ իսէ գապսլ վէ սիւրթլա իճրա օլունուպ, մահալինէ կէօնտէրիլիր։

Բաքթէր աթիդ իսմ ու ալամէթ իլէ տէվամ օլունուպ, եաբընըզ էսկիսինտէն ֆարգը իչիւն իւզրլերինէ մախասուսէն «Տէմիրգաբուլեան Պիրատէրլէր» խմի թապ օլմուչ տըր։

Եվոօրա թարաֆլարընտան սրարարչ իտէն միւշթէրիլէրիմիզ ասլի Շահնէտէ պանտրոլ ըէսմինտէն մուաֆ օլտուգլարը իչիւն, պու սէպէպլէ եիւզտէ երիմի թասարրաֆ օլունուր։

Սոնրալա մահալլէր. — Գալաթատա Սանդրգճրլարտա Ն. 130. — Զընտան գարու Զէօմէքճիլէրտէ Ն. 29. — Էմին էօնիւնու Ն. 56, վէ Ֆիմիկ տուխան սաթրճրլարտա։

Շիրքէթէ կէօնտէրիլէն մէքեաթիպին լէվհասը, — «Տէմիրգաբուլեան պիրատէրլէր, Գալաթատա Սանդրգճրլարտա Նիւմէրո 130»։

Իթթ-ը. — Պունտան մատտա Սթամպօլտա Պէյգճրլարտա 76 նիւմէրօ իլէ բեային քէնտի տուխան ֆապրիգամըզին այրճա տէվամընը վէ մանուֆաթրընն Զէմիրճքիլէրտէ 29 նիւմէրօտա սաթրրամագտա օլտուղու տախի իլան օլունուր։

ՏԷՄԻՐԳԱԲՈՒԼԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ

---

## ՕՐԻԱՆ

ԵԷՆԻՃԷ ԹԻԹԹԻՆԻՆ ՖԱՊՐԻԳԱՄԸ

ԷՍԿԻ ԵԱՂ-ԳԱԲԱՆՏԱ, ՖԷՐՄԷԼԷՃԻԼԷՐ ՍՕԳԱՂԸՆՏԱ Ն. 26

ՕՐԻԱՆ ֆապրիգամը, կէրէք իտարէսինտէ վէ կէրէք պիկասասա թիւթինլէրինտէ պէօյիւք իսլահաթ իճրա իթմիշ օլտուղընը միւթէատտա միւթէրիլէրինէ իլան իտէր։ Մէգքիւր ֆապրիգա՝ իչիւն թէպտիտիւլարը խուսուսէյլէ ռամազան միւնասիպէթիյլէ մէվգբի իճրայէ գօյմուչ տըր, գիրա Միւսիմանլար թիւթիւնէ բէք մէրագը օլտուգլարընտան, մէգքիւր ֆապրիգանընն էն չօգ միւշթէրիլերի տիլեր։

Թաթախթընն հէր տէբս վէ թիւթիւնճիւ տիւքքեանլարընտա ֆիւրսաթ օլունտուղու կիպի, թաչրա վէ մէմալէքի էճնէպկէ իչիւն տախի կէրէք թօքտան վէ կէրէք բէրաքէնտէ օլարագ սիքարբլար գապսլ օլունուր։

Ֆապրիգանընն իտարէսի՝ թիւթիւնին կէրէք ճինսինէ վէ կէրէք սուրէթը թէրթիպինէ բէք չօգ տիգգաթ իթտիկինտէն, թիւթիւնինին սարբ թիւթիւնէրէ թէֆէվվիւգ իտէէկինի, վէ միւթէրիլերին պու զայրէթ վէ ֆէսատքարլըզը թագտիր իսլամ էլէ վէհհ իլէ մէմուն օլաճագլարընը մէմուլ իտիյօր։ Եալընզ քեաղըտընը թէգեինինէ օլունաճագ տիգգաթ թիւթիւնինան ճինսինէ սարֆ իտիլտիկինտէն, պու ֆապրիգա թիւթիւնինան բաբէթլերի սիր ֆապրիգալարընի կիպի սէհսիլ օլմայաճաղը սախի իսթիար օլունուր։

---

COFFRES—FORTS

## ՄԻԼՆԷՐ ԳԱՍԱԼԱՐԸ

Մէգքիւր գացալար տիւնեանընն հէր թարաֆընտա քէսպի նամ իմմիշ օլուպ, գավի վէ տայանըգլը տըրլար, վէ աթէչտէ եանմաղլար։

Խըրսըզ վէ աթէչէ գարշը թէէմին ճիհէթիլէ, նասըլ քի Սթամպօլա, էօյլէ տէ հիչ պիր եէրտէ պու գացալարընն էմնալի եօգ տըր։

ԱՀԷՔ.
ՍԻՏՆԷՑ ՆՕՎԻՑԻ.

Զեյ. — Մուսիս Սիանէյ Նօվիլ, գացա սաթըն ալմպտան էվվէլ մաղազալարընա կէլիպ գացասընը կէօզտէն կէչիրէպ, չէհատէթնամէսինի վէ էվրագը սայիրէ.յի օգուտմալարը իչիւն էհալիյէ ըէճա իտէր։

Գալաթատա Եիւքսէք Գալտրրըմտա Գէորգ պէյ խանը։

---

## ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ

## NORTH BRITISH AND MERCANTILE

### INSURANCE COMPANY

ՆՕՐԹ ՊՐԻԹԻՇ ԷՆԴ ՄԷՐԿԷՆԹԱՅԼ

Նամ Լէնդրա վէ Էդինբուրկ Եանընը Սէկուրթա Քումբանիասը։

| | | |
|---|---|---|
| Ասըլ սէրմայէ | Ինկիլիզ լիրասը | 2,000,000 |
| Էքստէնտիշ սէրմայէ | 350,000 | |
| Եանկրն շիւպէսինտէն հասըլ օլան իսթիհսաթ ագճէսի | 1,156,690 | 1, 06,690 |
| 1878 սէնէսինտէ քեսրը սաֆի | | 976,119 |

## NORTHERN ASSURANC CONPANY

ՆՕՐԹՀԷՐՆ

Նամ Լէնդրա Եանընը վէ Էմ Սէկուրթա Քումբանիասը։

| | | |
|---|---|---|
| Ասըլ սէրմայէ | Ինկիլիզ լիրասը | 3,000,000 |
| Էքստէնտիշ սէրմայէ | 150,000 | |
| Եանկրն վէ էմմ շիւպէսինտէն հասըլ օլան իսթիֆաթ | 362,000 | 712,000 |
| 1878 տէ սաֆի քեսր | | 375,000 |

Սոնդպէ էմրը տէնդէնէ, պուլարէէ էէ սիկուրթա քումբանիասընընը ՊԻՐԼԻԷՇՄԻՇ «ՇԵՆԵՐ... Նասպ օլանմասը օլսա, եանընը վէ եօքար սիկուրթասը էէ-ն ըէ քօլայլըքլը վերիլմէյէ պէր հալտէ պուլունմասընա, տէնդէ պէր ըէ գուշմէսինէ, վէ Սրմաղլան բուղտերը եհանլիքնէ իլան էտէր։

Մէղքիւր քումբանիասը, տէնդէ պուրնէյէ նէլսանմագճէյէ հանգիլմէնէ, սիկուրթայա ռիսգլարընը եաղնէյէրէ, պենիրէնտէ ռիսքսիզ էտէնէյէրէ պէր։ Եանընը սիկուրթասը էէ-ն վերիլէրէք քօլայլըքլը էյլէ պէր ըէ էլ եարմայա գէլիրէպէր։

Շէմդիկի քումբանիանընն գիրասը Լէնդրա վէ Գալտրա վէ Սրմաղա վէ ճէներ վէ տեայիրդէ եաղնէյէ սիկուրթայա ռիսքսիզ պէր։

Maritime Insurance Cie. ,Limited
of Liverpool
Capital Lt. 500,000

## ՄԱՐԻԹԱՅՄ

ՏԷՆԻՋ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Սէրմայէ 500,000 ֆնկ. Լիր.

Սահիպի իմրա, վաբօր վէ եէլքէն կէմիլէրի վէ տէրուենինտէքի էշեա վէ էմթասը դայէթ ֆայիտէլի չարթարա սիկուրթայա թաբմագ իչին մէգքիւր գումբանիա թարաֆընտան ռուխսաթ իսթիհսալ իլէ միւշիր։

Ֆէյսաթ վէ սայիրէ հագգընտա մալիւմաթ արմագ իսթէյէնլէրին։

Գալաթատա Գօմիսիոն խանը քէօչէսինտէ տէմիր քէօքրիւյէ նագը օլան օտայա միւրաճաաթ էյլէմէլէրի։

Մէգքիւր գումբանեարընն աճէնթասը
ՃՕՀՆ ԲԱՌԻԼ
Վէ ումուր ու մէսալիհինէ մէմուրը ումուրի
ԳԱՌՆԻԿ. Ֆ. ՍԵՐՈՒԵԱՆ

---

## LA RÉUNION

ԼԱ ՐԷՅԻՆԻՕՆ

ՏԷՆԻՋ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ ԻԶԻՆ ԱՆՕՆԻՄ ԳՈՒՄԲԱՆԻԱ

Իսմէ մախսուս օլարագ ալթը միլիոն ֆրանգ սէրմայէ իլէ 1855 տէ Բարիզտէ թէէսիս օլունմուչ, վէ Բարիզին միւթէպէր պանքէր վէ թիւճճարանը հիսէստար եաղըմլը տըր։

Պու գումբանիա ԱՌԱՕՐ ՎԷ ԵԷԼՔԷՆ ԿԷՄԻՈՒ ՎԷ ՍԷՖԱՅԻՆ ՍԱՒԻԼԷՑԷ եիւքսէտիլէն մալարը, վէ բօռթա իտարէլէրինէ թէսլիմ օլունուպ, բօռթա վաբօրը.լա նագլ իտիլէն էվրագը նագտիյէյի միւթէտիլ ֆիյաթլարա սիկուրթա իտէր։

Սթամպօլտա մէղքիւր գումբանիանընն աճէնթասը վէքիլի
Մ. Մ. Տ. ԼԷՊԷ ՎԷ ՄԱԽՏՈՒՄՈՒ ՎԻԳՕՐԱ
միւրաճաաթ օլունմալը տըր։

---

Սահիպի իմթիյազ ԱՆՏՈՆ ՈԱԳԱԼԵԱՆ

---

## ՍԱՐԱՖԻՑԷ

### ԷՎՐՈՊԱ ՖՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 6 Հոկտ.

| | |
|---|---|
| Ինկիլ. էսհամը ինկ. Լիր. | 98- |
| Օսմ. էսհամը այչլարը | 9-3/4 |
| » » գաբանաը | 9-7/8 |
| Իսթիգրազ 65 | 10-1/8 |
| » 69 | 10-1/4 |
| » 71 | 69-1/2 |
| » 72 | 17-3/4 |
| » 73 | 10- |
| Օսմանլը պանգասը | 9-7/8 |
| Մըսըր տուլուն մութա հրաէ | 63-1/8 |
| » իմթիյազը | 93-1/4 |
| Բուսիա իսթիգրազը | 88-7/8 |
| Գամպիո Բարիզ 6 այ վատէ | - |

Փարիզ, 6 Հոկտ.

| | |
|---|---|
| Ֆրանս. էսհ. 3 % Ֆր. | 85-03 3/4 |
| » » 5 գրօնսուզ | 120-05 |
| Օսմ էսհամը այչլարը | 9-85 |
| » » գաբանաը | 9-97 1/2 |
| Իսթիգրազ 65 Ֆր. | 52- |
| » 69 | 50- |
| » 73 | 49- |
| Մըսըր ֆօնս. մութա հրաէ | 322-50 |
| Գրէտի Լիոնէ | 950- |
| Օսմանլը պանգասը | 500- |
| Բումէլի չըմէնտըֆէրի | 30- |
| Իթալիա էսհամը | 85-75 |
| Գամպիո Լօնտրա 3 այ վատէ | 25-41 |

Վիէննա, 6 Հոկտ.

| | |
|---|---|
| Ագիո Ֆիօրին | - |
| Բումէլի չըմէնտըֆէրի | 13-50 |

### ԴԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ

| | |
|---|---|
| Էսհ. ուս. տիւն ազ. գաբ. | 10-17 |
| Գաբ ասպահ այչլարը | 10-25 |
| Իսթիգ. 63 (Մութօն) 6 % Ֆ. | 50 |
| » 65 » 6 % Ֆ. | 50- |
| » 69 (Բիլնար) 6 | 49- |
| » 72 (Գօն տիւ Թրէզօր) | 17- |
| » 73 6 % Ֆ. | 47-50 |
| Բումէլի չըմէնտըֆէր 3 | 28-25 |
| Ագէէ ֆայիզի | 9- |
| Բրբոր Դրչ | - |
| Հավալէտիզ » | 25- |

### ՊԱՆԳԱ ԱԳՈՒՕՆԼԱՐԸ

| | |
|---|---|
| Գրէտի ժէնէրալ | 3-22 |
| Օսամպալ պանգասը | 7-18 |
| Սօսիէթէ ժէնէրալ | 4- 5 |
| Թրամվայ | 3-87 |

### ԱԳԶԷԼԷՐԻՆ ՖԻՏԱԹԸ

| | |
|---|---|
| Օսմ. լիրասը 100 ղրչան | Դ. Փ |
| Գէյալ մէճիտիյէ ֆարգը | 107- 4 |
| Մէթալիք » | 214 20 |
| Գէչիք » | 213-20 |
| Ակթըզգ » | 128- |
| Գագըր » | 560- |
| Գայմէ » | 1200- |
| Ինկիլիզ լիրասը | 110-13 |
| Ֆրանսըզ ալթունու | 87-30 |
| Փոլ | 90-16 |
| Գրիմից ալթունու | 51-25 |
| Գարպօն գայմէ | 8-95 |